

ԱՐԳԵԼԵԼ ԶԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՅՆԱՏՐԵԼ

Արգելուած կամ չարտօնուած, բայց վերջին պահին թոյլատրուած հանրահաւաքները մեզանուած աւանդոյթ են դարձել։ Անհամկանալի է, թէ ինչու է քաղաքապետարանը մերժուած հանրահաւաքի անցկացուածը, եթէ պէտք է ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆեանի հետ լեռն ջուրաբեանի բանակցութիւնների արդիւնքուած այն թոյլատրուի։ Կամ ինչո՞ւ են բերուած մեծաթիւ ոստիկանական ուժեր, շարուած Ազատութեան Հրապարակի եւ Մատենադարանի մուտքի մօտ, եթէ յետոյ պէտք է ժողովուրդը հանգիստ ճեղքի այդ պատնէշը եւ հասնի իր նպատակակիտին։ Եւ վերջապէս, եթէ հանրահաւաքն արգելուու միակ օրինական բացատրութիւնն այն է, որ կան «հաւատի տուեալներ» այն մասին, որ անկարգութիւններ ու խժդութիւններ են նախապատրաստուած, իսկ այս էլ երկրորդ հանրահաւաքն անցնուած է առանց որեւէ միջադէպի, սա խօսուած է մեր իրաւապահների ապաշնորհութեան ու ոչ պրո-

ჭხესწინაულებმზ მასქნ: ჩ ძევ, ხმელეთში კანკალები კან « հաւասարի տուեալ-ներ », ապա դա նշանակում է, որ իրաւապահ մարմինները տեղեկութիւններ ունեն նախապատրաստուղ յանցագործութեան մասին, ուստի, պարտաւոր են միջոցներ ձեռնարկել: Մասնաւանդ, որ յանցագործութեան նախապատրաստութիւնն էլ յանցանք է եւ օրէնքով պատժելի: Բայց դուք կարո՞ղ էք ցոյց տալ զէթ մէկ անձ, որին մեղադրանք է առաջադրուել « անկարգութիւնների նախապատրաստման » համար: Գիշ նշանակում աս, որ հանրահաւաքների մերժման պատասխանատուութիւնը պետական մակարդակով չիւսուղ կեղծիք է, որն իր տակ որեւէ ճշմարտանման փաստ չի պարունակում: Հակառակ դէպքում՝ մեր քաջարի ոստիկաններն ու դատախազները չիմա եթերը ողողել էին իրենց բացայացուումների մասին պատմող « 02 »-ներով:

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ»

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Համաժողովրդական պալքա-
րը, որ այսօր Հայաստանում ընթա-
նում է Հայ Ազգային Կոնգրեսի
դրոշի ներքոյ եւ առաջին նախա-
գահ Լեւոն Տէր-Պետրոսեանի ղե-
կավարութեամբ, անշուշտ, պայ-
քար է յանուն Ազատութեան:
Խնդիրն այն է, սակացն, որ Ազ-
ատութիւնը ինքը շատ ընդգրկուն
հասկացութիւն է եւ ուրեմն՝ եր-
բեմն կոնկրէտութեան անհրաժեշ-
տութիւն է զգում: Այսօր շատերը,
որ ուզում են հասկանալ՝ միանա՞լ
շարժմանը, թէ՞ շարունակել պա-
տերի տակ դժգոհելու իրենց գոր-
ծելատճը, հարց են տալիս. ի՞նչ
նկատի ունէք՝ Ազատութիւն ասե-
լով, ոչ թէ իդէալի գաղափարի, այլ
կոնկրետ քաղաքական անելիքի մա-
կարդակում: Ումանք անգամ ասում
են՝ եթէ պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնութիւն-
ները թույլատրուեն, մենք դէմ ենք
դրան, չենք ուզում այդ ազատու-
թիւնը: Ահա այս եւ այսօրինակ
դիրքորոշումները յուշում են, որ
մենք պէտք է ամենապարզ կերպով
ձեւակերպենք Ազատութեան, մեր
կողմից ջատագովուող Ազատու-
թեան իմաստը: Սա նաեւ կարեւոր
է այն առումով, որ պայքարում
ներգրաւուած են չուրջ 20 կուսակ-
ցութիւններ, դրանից աւելի մեծ
թիւով հասարակական կազմակեր-
պութիւններ ու քաղաքացիական
նախաձեռնութիւններ, եւ Ազատու-
թեան մասին նրանց պատկերա-
ցումները, ընկալումները, իդէալ-
ները կարող են նոյնական չլինել:
Աւելի ճիշդ՝ հաստատ նոյնական
չեն: Բայց միւս կողմից՝ նրանք
միասին պայքարում են յանուն
Ազատութեան, նշանակում է՝ Ազ-
ատութեան նրանց ընկալումների մէջ
կան այնպիսի ընդհանրութիւններ,
որ նրանց դարձնում են համախոր: Եւ
հենց այս ընդհանրութիւններն
են այն սկզբունքները, որ Համաժո-
ղովրդական շարժումը նկատի է
առնում՝ Ազատութիւն ասելով: Աւե-
լի կոնկրետացնենք եւ փորձենք
ձեւակերպել, թէ այս պարագայում
ինչ ամել է Ազատութիւն՝ քաղաքա-
կան անելիքի իմաստով: Ձեւակեր-
պումը հետեւեալին է. Հայաստանի
իշխանութիւնները բոլոր մակար-
դակներում՝ սկսած ՏիՄ մարմին-
ներից, վերջացրած երկրի նախա-

գահով, պէտք է ձեւաւորուեն քա-
ղաքացիների Ազատ կամացայտ-
ման միջոցով, բացառապէս Ազատ
կամարտայայտման միջոցով: Բայց
սա ամէնը չէ. ժողովուրդը Ազատ
կամարտայայտմաքը ոչ միայն
պէտք է իշխանութիւն ձեւաւորե-
լու, այլև նոյն Ազատ կամարտա-
յայտման միջոցով այդ իշխանու-
թիւնից ազատուելու հնարաւորու-
թիւն ունենայ: Այսինքն՝ ժողո-
վուրդը պէտք է հնարաւորութիւն
ունենայ ոչ միայն նախագահ ընտ-
րել այն մարդուն, որին ինքը
ուզում է տեսնել նախագահի պաշ-
տօնին, այլև պէտք է հնարաւորու-
թիւն ունենայ, ասենք, յաջորդ
ընտրութիւններում՝ արտահերթ
կամ հերթական, ընտրել եւ նախա-
գահ դարձնել մէկ ուրիշ մարդու,
գործող նախագահի քաղաքական
հակառակորդին:

Ահասահէմեր ջատագովկուած
Ազատութեան գագաթը, եւ այս
երկուորեակ սկզբունքները պէտք է
դառնան մեր Ազատութեան հիմքն
ու պսակը: Մնացած սկզբունքները
պէտք է ծառայեն ժողովրդի Ազա-
տութեան, այսինքն՝ ինքնիշխա-
նութեան ամրապնդմանը: Այդպի-
սի երկու մայր սկզբունք կայ, որ
կ'ուզենացի առանձնացնել. առա-
ջինը՝ խօսքի Ազատութեան, երկ-
րորդը տնտեսական գործունէու-
թեան Ազատութեան սկզբունքն է:
Զեմ կարծում, թէ հարկ կայ այս
հրապարակման մէջ խօսել վերջին
երկու սկզբունքների դէտալների
մասին, որովհետեւ այդ հարցը
բազմից քննարկուել է եւ մեկնա-
բանուել: Այսօրուայ ասելիքի
իմաստն այն է, որ Համաժողովր-
դական Շարժումը Ազատութիւն
հասկացութիւնը պէտք է արձա-
նագրի նշուած երեք սկզբունքնե-
րից կազմուած եռանկիւնու տես-
քով, որի գագաթին իշխանութիւն
ձեւաւորելու եւ իշխանութիւնից
զրկելու ժողովրդի ինքնիշխան
իրաւունքն է: Արձանագրենք նաև,
որ եթէ ժողովրդի այս բարձրա-
գոյն իրաւունքը ուսնահարուած է,
ժողովուրդը իրաւասու է այն վե-
րականգնել իրեն յարմար ցանկա-
ցած մեթոսով, եւ այդ մեթոսը
լեզիտիմ է ի բնէ, անկախ նրանից՝
դա զինուած ապստամբութիւն է,
թէ խաղաղ հանրահաւաք: Անկախ

ԱԽԱԼ ՌԵԼՈՒԹԻՒՆ ՎՐԱՅ

Մէկը միւսից հեղինակաւոր վերլուծաբանների ու քաղաքագիտների մի ստուար բանակ, մեծ եռանդով ստանձնելով Սերժ Սարգսեանի հասարակական փաստաբանի դերը վերջին օրերին գրեթէ բոլոր հեռուստաալիքներով պարզաբանուած, որ իր յայտնի մոսկովիեան յայտարարութիւնն անելիս Սարգսեանն ամենեւին էլ կասկածի տակ չի դրեց Հայոց Յեղասպանութեան փաստը «Երբ նախագահն ասում էր այսինչ բանը, իրականում նա նկատի ունէլ այնինչ բանը», - հիմնաւորում է Տքաղաքագիտը: «Սերժ Սարգսեանի այդ միտքը հարկ է ընկալել ոչ թե այս, այլ բոլորովին ուրիշ համատեքստում», - տրամաբանում է Վվերլուծաբանը, եւ այդպէս շարունակ: Թէ որքանով են այս կարգի «պաշտպանական» բացատրութիւնները համոզիչ կամ ամհամոզիչ, թողողատեն իրենք՝ ունկնդիրները: Այդուհանգերձ, տպաւորութիւն կայ որ բանավէճն ի սկզբանէ սիսակ «ուելսերի» վրայ է դրուած. բացատրեմ, թէ ինչու:

Անձամբ ես հեռու եմ այն
խիստ պարզունակ մտքից, թէ Սերո
Սարգսեանը յանկարծ սկսել է կաս-
կածի տակ առնել Հայոց Յեղասպա-
նութեան իրողութիւնը եւ որոշել է
դրա իսկութիւնը եւս մէկ անգամ
ստուգել հայ-թուրքական պատմա-
բանների յանձնաժողովի միջոցով
Ընդ որում, դա հասկանալու հա-
մար ես (ինչպէս եւ շատ-շատերը
զանազան կողմնակի մեկնաբանու-
թիւնների ու վերլուծութիւնների

ամէն ինչից, Համաժողովրդական
Շարժումը պէտք է պսակուի ժողովրդի ինքնիշխանութեան վերա-
կանգնմանը, որի սիմվոլը կարող է
դառնալ Տէր-Պետրոսեանի ընտր-
ուելը ՀՀ նախագահ։ Բայց կարե-
ւոր է արձանագրել, որ Համաժո-
ղովրդական Շարժումը ոչ թէ Լե-
ռոն Տէր-Պետրոսեանի կողմնակից-
ների պայքար է, այլ պայքար է
յանուն ժողովրդի ինքնիշխանու-
թեան վերականգնման, եւ Տէր-
Պետրոսեանի դերը այս պայքա-

ըում, ինչպէս ինքնն է ասել, պայքարի խթան, գործիք լինելն է Ոմանք ասում են, թէ չեն հաւատում Շարժման ղեկավարի հոչակած սկզբունքներին եւ լրում են անում 1996 թուականի վրայ: Տէր Պետրոսեանը չի արհամարհել այս պիսի տեսակէտներ ունեցողներին եւ յայտարարել է, որ պատրաստ է նախագահ ընտրուելուց երեք տարի անց հրաժարական տալ են ընդհանրապէս հեռանալ քաղաքականութիւնից (այս միտքը Տէր Պետրոսեանը կրկնեց նաեւ վերջերս Գիւմրիում կայացած հանրահաւատքում): Այս յայտարարութիւնը ինչ մեկնաբանութիւն ասես չստացաւ, բայց գլխաւորը չասուեց. իլ այդ խոստմամբ Տէր-Պետրոսեանը առձանապուր որ չափաժողովուա

ալճամապպից, որ զամասովող կրթական շարժման գլխաւոր գործող անձը ոչ թէ ինքն է կամ Հարժակուու կանգնած ոեւէ ոք, այլ հրապարակում կանգնած ՀՀ քաղաքացին որին «Հայլուրը» «բոմի» է անուանում: Երանի «բոմժերին», որովհետեւ նրանց է իշխանութիւնը:

Այս պահին արձանագրենք, որ Համագործութական Շարժման նպատակը ոչ թէ Տէր-Պէտրոսեանին կամ ոեւէ անձի, այլ Հայաստանի ժողովրդին իշխանութեան բերելն է, ժողովրդի ինքնիշխանութիւնը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

կարիքը չունեմ: Բայց, միեւնոցն
ժամանակ, ես բաւարար մտաւոր
ունակութիւններ ունեմ՝ արձանագ-
րելու պատճաբանների համատեղ
յանձնաժողովի ստեղծման մասին
ներկայիս եւ նախորդ նախագահ-
ների պաշտօնական գնահատական-
ների միջնեւ եղած, մեղմ ասած,
զգալի տարբերութիւնը: Ուշադ-
րութիւն դարձրէք, որ առնուագն
այս պահին ես որեւէ կերպ չեմ
գնահատում ոչ Քոչարեանի, ոչ էլ
Սարգսեանի մօտեցումը, առաւել
եւս՝ չեմ փորձում ապացուցել դրան-
ցից մէկի շահեկանութիւնը միւսի
նկատմաբե՞:

Սոտեցման ակնյալու փոփո-
խութիւն, ահա այն միակ եղակէտը,
որը պէտք է հանդիսանար մեր
յարգարժան քաղաքագէտների
քննարկման նիւթը: Նախ՝ հենց աս
պէտք է փաստէին ու հենց սրա
շուրջ պէտք է դատողութիւններ
անէին նրանք, այլ ոչ թէ, դրանեւո-
րելով տելեպատիկ յատկանիշներ,
փորձէին բացայալտել, թէ իրակա-
նում ինչ մտքեր են անթեղուած
Սերժ Սարգսեանի յայտարարու-
թեան ընդերքում:

իսկ ամենից ճիշդը, թերեւս,
այն կը լինէր, որ պարզաբանում-
ներն առաջին հերթին տրուէին
պաշտօնական խողովակներով: Ընդ
որում՝ հարկ է, որ բառերով ձեռնա-
ծութիւն անելու փոխարէն, ընդա-
մէնը հաչեցուի երկու հարցի յատակ
պատասխան՝ ա) ընդունում էք, որ,
առնուազն ձեւակերպումների առու-
մով, երկու նախազահների մօտե-
ցումներում առկայ է փոփոխու-
թիւն, բ) եթէ ընդունում էք, ապա
ինչո՞ւ է դա պարմանաւորուած:

Այս հարցերի սպառիչ պարզա-
բանումներից յետոյ բանավէճներ ծա-
ւալելը երեւի աւելի ճիշդ կը լինէր:
ՏԻԳՐԱՆ ԱՒԵՑԾՈՒԵԱՆ
ԱՌԱՋ

ՄԱՍԻՆ ՇԱԲՈՒԹԱՑԻՉ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ
ՄՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Շքամի
ԿՈՐԱԳԾԾ

ՏԱՐԱՎԻ
ՏՈՐԱԿԱԿԱՆ
ԽԱՐԱՀԱՅԻ
ՎԱՐԴԱՐԻ
ՎԱՐԴԱՐԻ
ՎԱՐԴԱՐԻ

Հեռ. (626) 797-7680
Ֆաքս. (626)797- 6863
E-Mail: massis2@earthlink.net
<http://www.massisweekly.com>

MASSIS Weekly
Organ of the Armenian Social
Democratic Hunchakian Party of
Western USA
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, Canada \$60 (Second
Class), \$75.00 (Air Mail)
Overseas \$85.00 (2nd Class Mail),
\$125.00 (Air Mail)

\$125.00 (Air Mail).
All payments must be made in
US funds & Drawn on US banks

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՕՊԱՄԱ ԵՒ ՄՋՔԵՅՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ ԹԵ ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆ

ՑԱՐԻՉԻՒՆ ՍԱՂԹԵԱՆ

Հիմա որ երկարատեւ եւ յոդնեցցիչ նախնական ընտրապայքարներէն ետք, գէթ այսպէս էր պարագան տեմոքքաթներու համար, ընտրութեան իջած երկու կուսակցութիւնները արդէն նշանակած են իրենց թեկնածուները, տեմոքքաթները Պարաք Օպաման, իսկ հանրապետականները ձօն Մքքէնը, ընտրողները ունին շուրջ 4 ամիսներ մինչեւ Նոյեմբեր 4-ը, աւելի մօտէն հետաքրքրուելու թեկնածուներով, եւ տեսնելու իւրաքանչիւրին առաւելութիւններն ու թերութիւնները, եւ ասոնց լոյսին տակ, որոշելու թէ ո՞ւր պիտի կեղորնացնեն իրենց քուէները: Այս ուղղութեամբ կ'արժէ ըսել թէ երկու կուսակցութեանց պարագային ալ, կան կուսակցութեանց պատկանելիութեան տարբերութիւնները, այսինքն կան «կարծը»

թիւնները - այս բոլորը իրեն նպատաւոր չէին: Տակաւին, տեմոքքաթներու մէկ կարեւոր մասը, մանաւանդ Հիլլրիի ընտրողներէն շատեր, կ'ըսեն թէ ինպատ Մքքէնի պիտի քուէարկեն: Եթէ այս բոլորին վրայ աւելցնենք իր ցեղացին պատկանելիութիւնը, վեր. Ճերեմի Ուայթի, ծայրացեղ ձախականի մը հետ գործակցութիւնը, կասկածելի գործարար Ռիզքուի հետ իր կապը, իր կողջ Միշելի կարգ մը արտայատութիւնները ինչպէս նաև հայ-



մասը զինք կը նկատեն «ծէր» (old), որ կը հակադրուի Օպամայի երիտասարդութեան: Մքքէնի «զօրաւոր» արժանիքներէն են՝ իր Վիեթնամի պատերազմի «հերոս» ըլլալու պարագան, որ վերջերս վիճելի դարձաւ, անհատականութեան «կարծը» ըլլար, պատերազմական եւ ապահովութեան հարցերու աւելի ծանօթութիւնը, իրաքի մասին իր «ճշգրիտ» կեցուածքը, «թերորիզմ»ի շուրջ իր կարծրութիւնը, ներգաղթային հարցերու մասին իր «հասկցող» կեցուածքը, մանաւանդ Պուշի իշխանութեան նկատմամբ ժողովուրդի ժխտական վերաբերմունքը, այս



րենսափական իր վիճելի խօսքերը - ասոնք Օպամայի հանդէպ որոշ ժխտական տրամադրութիւններ ստեղծեցին, եւ հաւանօրէն ալ պիտի շարունակեն ստեղծել գալիք ամիսներուն, մինչեւ ընտրութիւն: Այս բոլորին եւ տակաւին այլ հաւանական «պրատումներու» իբրեւ արդիւնք, կրնան դժուարութիւններ ստեղծել Օպամայի համար: Ինչ որ ալ պատահի ասկայն, հիմնական քանի մը տուեալներ կը մնան իբրեւ դրական, իսկապէս դրական տուեալներ իրեն համար:

1. Օպամայի փոփոխութեան ջատագով ըլլալու հանգամանքը (agent for change):

2. Ուայշնկթնեան «Հինցած», «կոտրուած» միջավայրին իր չպատկանելիութիւնը, եւ

3. Իր «մարդոց մօտ», «համակրելի» ըլլալու յատկութիւնները - այս երեքը Օպամային համար պիտի շարունակեն ստեղծել նպաստաւոր «իմէճ» (image) մը քուէարկողներու մօտ: Իսկ եթէ ինք նաեւ յաջողի գալիք ամիսներուն, մի քիչ հեռանալ ծայրացեղ ձախական շրջանակներէն, եւ մօտենալ «կեդրոն» քաղաքականութեան մը, դարպասելով թէզեր եւ կրօնական, պահպանողական խմբաւորմներ, շատ հաւանաբար ինք կրնայ ըլլալ երկրին յաջորդ, պատմական նորութիւն հանդիսացող, սեւ նախագահ:

Ի՞նչ է կԱՅՈՒԹԻՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՈՒ ՄՈՏ կուելով ձօն Մքքէնի «իմէճ» (image) մասին, քուէախոյզերու մեծ

բոլորը ի նպաստ իրեն կը գործեն: Ասոնց դիմաց Մքքէն ինք եւս ունի կուսակցական «վերապահութիւններ» ինք բաւականին աջակողմեան չի նկատուիր, երկիրը յոզնած է իրաքի եւ Ավղանստանի պատերազմներէն, քարիւղի, մնտեսութեան, տնային մնանկացումները (foreclosure), եւ ներքին հարցերու շուրջ իր յարաբերական «անգիտութիւնը», յատկապէս վիօ-Պուշ, փրօ-իսրայէլ իր կեցուածքները զինք խոցելի կը դարձնեն: Մքքէն, ուժի, պատերազմի, «պայցքարող»ի «իմէճ» մը ունի, ինչպէս նաեւ տարիներու փորձառութիւն՝ Սենաթի, եւ կառավարական հարցերու, արժանիքներ որոնք որոշ շրջանակներու կողմէ լաւ կը դիտուին:

Մքքէն եւս բաւական աշխատանքների կուսակցութենէն ներս, տրուած ըլլալով որ կարգ մը շրջանակներ զինք հարկ եղածին չափ «աջակողմեան» չեն նկատեր, եւ բատիններու խօնակները, աջակողմեան, կ'ուզեն զինք աւելի ծառեցնել Ռիկըննեան մկրտութներու, որոնք ըստ Ռոշ Լիմաններու, Լորա հնկրամներու, եւ «Fox» կա-

յանի խօնակներու, հաւատարիմ են աջակողմեան մտածողութեան, եւ կը գտնեն որ Օպամաները, եւ տեմոքք-րաժները երկիրը պիտի տանին ձախ ուղղութեան, հարկերու յաւելումին, Ամերիկայի միջազգային դիրքի տկարացման, տոլարի աւելի անկումին, եւայն: Մքքէն անշուշտ չունի ցեղացին հարց եւ տամանածեակներով եղած է սենաթը: Նաև փաստած է որ երկու կուսակցութեան միջեւ յաջողած է գործակցութիւն հաստատել եւ իր գորաւոր կողմնակցներէն մէկը հրեաց, Լիպրոման, տեմոքքաթ-անկախ մենաթըր մը լուն է: Մքքէն անշուշտ ունի Պուշի իշխանութեան նեցուկը եւ ինքնիրեն կ'արտօնէ գրեթէ պետական այցելութիւններ տալ հոս-հոն: Մէկ խօսքով, Օպամա կը պատկանի ներկային ապագայ գացող ճամբու, իսկ Մքքէն կը պատկանի անցեալին դժուարութեամբ ձերբազատուող եւ սակայն փորձառութեամբ հարուստ քաղաքական գործիչի խումբին:

Կ'ուզեմ աւարտել այս երկու թեկնածուներու «իմէճ»ի մասին հետեւեալ խորհրդածութիւններով, որոնք փիլիսոփայական խորք ունին: Ֆրանսացիները գեղեցիկ ասացուածք մը ունին:

«Si jeunesse sa vait et vieillesse rouvait» այխնքն «Եթէ երիտասարդութիւնը գիտնար եւ ծերութիւնը գիտնար կարենար»: Ուրեմն երիտասարդները գիտնային ինչ որ ծերերը գիտեն, իսկ եթէ ծերերը կարենացին ինչ որ երիտասարդները կարող են ընել, աշխարհ տարբեր պիտի ըլլար... Այս նոյն հարցումը հարցուեցաւ Սոկրատին, թէ իմաստութիւնը տարբեր մէջ է թէ փորձառութեան, Սոկրատ ինք եւս անձրկեցաւ եւ չկրցաւ յատուկ պատասխան մը տալ: Միայն ըստ որ երկուքն ալ պէտք է կարենալ օգտուի լաւագոյն չափով: Հոս, Ամերիկայի պարազմին, ներկային, կարելի չէ Օպաման եւ Մքքէնը նոյն «թիմ»ին կապել: Մէկը կամ միւսը պիտի ընտրուի: Մեր ընտրութիւնը պիտի երթաց երիտասարդութեան եւ փոփոխութեան ջատագոյն, մանաւանդ որ տեմոքքաթ մըն է ան, եւ մենք ալ առաւելաբար տեմոքքաթ թէզերուն կողմնակից ենք...

Հայ Թելեֆամբ կը Վերադառնայ 18ը Ալիքի Վրայ

Ոչ թէ մեկ, ոչ թէ 2, ոչ թէ 3 ժամ, այլ Օրուան 24 ժամերը
Շաբաթը 7 օր անվնար

Հարկ չկայ բաժնորդագրուելու - 40 Յաւելեալ ալիքներ
Յաւելեալ տեղեկութիւններու համար դիմել
Հայկական Թելեֆամ (818) 982-2400

THE QUALITY AND SAFE CHOICE...



**AGBU
HIGH SCHOOL**
PASADENA

2495 E. MOUNTAIN STREET, PASADENA, CA 91104
(CORNER OF ALTADENA DRIVE AND MOUNTAIN STREET)

2008-2009 SCHOOL YEAR OPEN ENROLLMENT GRADES: 9-12

COLLEGE PREPARATORY ACADEMIC PROGRAM
HONORS & AP LEVEL INSTRUCTION

FOR MORE INFORMATION, PLEASE CALL 626-794-0363

ԳԱՂՈԽՆԵՐ

ՀԱԼԵՊԻ Հ.Մ.-ի ՓՈՂԵՐԱԽՈՒՄԲԻ ԿԱՇՈՒԹԵԱՆ 65-ԱՄԵԱԿԸ

Ուրախութեամբ եւ հպարտութեամբ կ'ողջունենք Հալէպի Հ.Մ.-ի փողերախումբի կազմութեան 65 ամեակը, որ հասակ առաւ ազգային աւանդութիւններու ներշնչումով եւ հայրենասիրական ոգիով, վառ պահելով մեր նախնիներէն կտակուած հայրենական ջահը:

1943 թուականին, գիտակցելով իրենց առաքելութեան եւ սկզբունքներուն ու աւելի եւս զարկ տալու սկառուտական շարժումին, խորմբ մը երէց սկառուներ, յանձինս ընկներ Մանուկ Կիրակոսեանի, Յովհաննէս Մկրեանի, Յարութիւն եւ Վարդան Պօղիկեաններու, Վարդգէս Սինաննեանի, Արա Գալրանեանի եւ Սամատ Մարտինիի, քովքովի գալով կազմեցին Հ.Մ.-ի 45 հոգինոց փողերախումբը՝ որ կարճ ժամանակամիջոցին, 1946-ին հասաւ մինչեւ 120-ի եւ իրենք եղան առաջին նուագողները:

Փողերախումբը դարձաւ Հ.Մ.-ի վերանորոգման եւ վերածումի մղիչ ուժը: Շնորհիւ Սկառուտական Խորհուրդի եւ ֆանֆարի Յանձնախումբի գիտակից եւ նուիրեալ պատասխանատուներու եւ ազգանուէր հայորդիներու նիւթական օժանդակութեան, բարոյական աջակցութեան եւ գոհաբերութեան, ֆանֆարի այս դպրոցը ափիւրքի մէջ դարձաւ բոլորին սրտին խօսող լողանջի զանգը:

Զանազան պետական եւ ազգային տօներու առիթով մասնակցեցաւ տողանցքներու եւ տօնախմբութիւններու, արժանանալով հայթէ արար ժողովուրդի գնահատանքին եւ ծափողջոյններուն: 1944-էն սկսեալ ծաղկեցուց աւանդութիւն դարձած Հ.Մ.-ի միջմասնաճիւղային հանդիպումները Պէցութի եւ Հալէպի մէջ:

Հ.Մ.-ի մեծ ընտանիքին համար խնդութեան եւ ցնծութեան տօն է երբ կու գայ պաշտօնական հանդիպութեամբ ողեկոչելու ֆանֆարի կազմութեան 65ամեակը եւ մէծարելու իր վեթերան ֆանֆարիստները, որոնք անձնուրաց նուիրեանքան Հ.Մ.-ի շարքերուն բիւրեղացման, որպէսզի հայր յաղթական դուրս գայ իր գոյապայքարէն, ներշնչուած՝ ազգին եւ հայրենիքին սիրով, իր կենսունակութեան աւիշը ստանալով Մայր Հայրենիքին եւ Մայր Կուսակցութենէն: Ֆանֆարի յաջողութեան խօսուն մէկ պատկերն է մեծ թիւով հին ընկեր-ընկերներուներու մասնակցու-

«Հազար շեփոր հնչեն թող այս առաւօտ. Հազար թմբուկ խիեն թող այս առաւօտ. Լոյսի հեղեղ, յոյսի տօն է, խնդութիւն. Հազար շեփոր հնչեն թող այս առաւօտ». Նուիրունի 65 երկար տարիներ...



Հ.Մ.-ի Փողերախումբը ելոյթի պահուն

թիւնը այս առիթով կազմակերպուած միջոցառումներուն:

Փողերախումբը կազմութեան 65 ամեակի տօնակատարութեան ծիրէն ներս կազմակերպուած էր ցուցահանդէս, պարահանդէս, սողանցք եւ եզրափակիչ հանդիպութիւն:

Ա. ՅՈՒՒԱՀԱՆԴԻՍ
Բացման արարողութիւնը տե-

անցնող 65 տարիներու փողերախումբի հին ու նոր գործիքներու եւ տարագներու նմոցշներ, տողանցքներու նկարներ եւ օրուան պատշաճ ձեռային աշխատանքներ:

Ցուցահանդէսի բացումը կատարեցին ընկ. Յակոբ Փոքրաւորեան եւ Տք. Թորոս Թուխմանեան, որոնք միեւնոյն ժամանակ վարձատրեցին միութեանս վեթերան



Դամասկոսի Թեմի Առաջնորդ Տէր Արմաշ եպս. Նալպանտեան եւ Հ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Ընկ. Վասիլ Ագրեան շրջապատուած շրջանի պատասխանատուներով

ղի ունեցաւ Կիրակի, 11 Մայիս 2008-ի կէսօրուան ժամը 12:00-ին, միութեան սրահին մէջ եւ տեւեց ածբողջ երեք օր: Հարիւրաւոր Հ.Մ.-ականներ եւ այցելուներ բարձր գնահատեցին տարուած աշխատանքը՝ ուր ցուցադրուած էին

եւ նուիրեալ ֆանֆարիստները:
Բ. ՊԱՐԱՀԱՆԴԻՍ

Հ.Մ.-ի Հալէպի շրջանի վարչութիւնը կազմակերպած էր պարահանդէս մը՝ Շաբաթ, 17 Մայիս 2008-ի գիշերը, «Վենիսիա» ձաշարանի գեղատեսիլ սրահին մէջ,

մասնակցութեամբ՝ այս առիթով Պէցութիւնն մասնաւոր հրակուած սիրուած երգիչ Պերճ Նազգաշեանի եւ իր նուագախումբին, որոնք մինչեւ առաւութեան պղտիկ ժամեւրը խանդակառեցին 500-ի համար երկան հասարակութիւնը:

Օրուան թամատան էր Օրդ. Սոնա Չորապահեան, որ լաւագոյնս կատարեց իր պարտականութիւնը: Հնդիջումին, Կիլիկեան ծեմարանի վաստակաշատ դասաւու Տիկ. Մարալ Սունունու - Քիւփելեան, որ միշտ եղած է Հ.Մ.-ի փողերախումբին մօտ եւ անոր ելոյթներուն խօսնակը, ներկաներուն փոխանցեց փողերախումբին պատակին ու նուածումները, մաղթելով նորանոր յաջողութիւնները:

Օրուան կարկանդակը հատելու հրակուեցան շրջաններու պատասխանատու ընկերներ եւ այս առիթով եղան սրտաբուխ նուիրատութիւններ:

ՄԻԶ-ՇՐՋԱՆԱՑԻՆ ՏՈՂԱՆՑՔ.

Կիրակի 18 Մայիսի կէսօրուան ժամը 1:00-4:00 տեղի ունեցաւ Հ.Մ.-ի միջ-շրջանային սկ. տողանցքը, մասնակցութեամբ Հալէպի վեթերաններու, Պէցութիւնի, Դամասկոսի եւ Հալէպի ներկայի ֆանֆարիստներու: Ենիորախումբը սկիզբ առաւ թիւէլ պողոտային դէպի Սիւէլմանիէ, Նոր Գիւղ, Վիլաներ, Ազիզիէ եւ վերջին կանգառը Կիլիկեան ծեմարան: Ճամբրու տեւողութեան հայ թէ օտար հոծ բազմութիւնը ծափողջոյններով դիմաւորեց Հ.Մ.-եան հակայական բանակը: Ապրէք տղաք:

Սուրբական, հայկական եւ Հ.Մ.-ի դրոշներէն ետք, շեփորախումբը կը գլխաւորէր Հալէպի շրջանի 80 հոգինոց վեթերան ֆանֆարիստները, անխոնջ մայսթրունկ. Թորոս Զոփուրեանի առաջնորդութեան հայ թէ օտար հոծ բազմութիւնը ծափողջոյններ կազմուած շեփորախումբը, թիւով 50, կ'առաջնորդէր ընկ. Սարգիս Նորտիկեան, իսկ Պէցութիւնը՝ թիւով 50, ընկ. Ժադ Թիւթիւննաեանը: Հալէպի շրջանի ներկայի 90 նուագոյններէ կազմուած շեփորախումբը, որ պարծանքն է շրջանակին եւ ինչու չէ հալէպահայութեան, կ'առաջնորդէր նուիրեալ ընկ. Վահէ Տագէսէնեանը:

Տղանացքին կը հետեւէին 200 մըջնիկներ, գալիկներ, արենոյշներ եւ սկառուտներ:

Ծար. էջ 18

ԱՊԱԽՈՎԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՆԻՐԱԺԵՆՏ Է

ԵՐԵՎԱՐ ՈՒՅ ԶԵ ՎԵՐԱԲՆԵԼՈՒ
ՁԵՐ ԱՊԱԽՈՎԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊԵՏՐՈՍ ԵՒ ՍԻԱՍԱՆԹ ՄԱՐԱՆԵԱՆ

818 500-9585 ABA INSURANCE SERVICES 805 E. Broadway . Glendale, CA 91205

E-mail: BMaronian@AOL.com ONE EIGHT HUNDRED FOUR "HAI-TAD"

1975-2008
33th ANNIVERSARY
Life, Health, Group Health
Disability, Long Term Care

NEW YORK LIFE



massis Weekly

Volume 28, No. 25

Saturday, JULY 12, 2008

Armenian Opposition Resumes Non-Stop Protests Popular Movement Announces Lengthy Sit-in Before Its Next Rally



President Levon Ter-Petrosian saluting flag waving
Popular Movement supporters

Armenia's main opposition alliance led by first president Levon Ter-Petrosian announced a renewed campaign of daily anti-government protests late Friday as thousands of its supporters marched through central Yerevan four months after the violent suppression of their post-election demonstrations.

Several dozen protesters began a non-stop sit-in near the city's Liberty Square cordoned off by hundreds of riot police. Opposition leaders said they will stay there around the clock as part of preparations for Ter-Petrosian's next, "decisive," rally scheduled for August 1.

Addressing the boisterous crowd before the march, Ter-Petrosian accused Serzh Sarksian of continuing

his predecessor Robert Kocharian's crackdown on the opposition launched after the disputed presidential election of February 19. He stressed the fact most of more 100 opposition members and supporters arrested in the wake of the vote remain in jail.

"We gave the authorities time and an opportunity to think seriously over our proposal to start a constructive dialogue which is conditional on the release of all political prisoners," said Ter-Petrosian. "But they failed to understand or wrongly assessed motives for our move, apparently figuring out that by holding the political prisoners hostage they will force us to deal only with that issue and to deviate

Continued on page 2

Request for security:

Armenian Ombudsman Asks For Armed Protection



Armenia's human rights ombudsman
Armen Harutiunian

In a letter to the NSS Director

Gorik Hakobian made public by his press service on Monday, Harutiunian said they need five bodyguards and two vehicles for that purpose. He said one of the requested cars would escort his personal limousine while the other would cater for his family members.

Harutiunian cited a clause in Armenia's law on state human rights defender that entitles him and his closest relatives to armed protection by the state. He did not explain why he needs such protection now, more than two years after being elected by parliament on the recommendation of then President Robert Kocharian.

"There is no particular reason for my step," Harutiunian told RFE/RL. "I just decided to make use of my legal right."

Despite the "no problem" assurances from the Ombudsman's Office, in an interview to the pro-opposition

Chorord Ishkhanutyun paper last month Harutyunyan evaluated the degree of the protection of his rights as human rights defender as 'minus one' on a scale from zero to five where zero means absence of protection.

The Ombudsman, who was not particularly distinguished by his tough evaluations before the post-election developments, stirred political passions with his ad hoc report published on April 25 in which he raised issues especially in connection with the bloody events of March 1.

The dispute has centered on the

Continued on page 2

Opposition Leader Raffi Hovannisian Adamant In Boycotting PACE

YEREVAN -- Opposition leader Raffi Hovannisian on Monday rejected his pro-government colleagues' request not to boycott sessions of the Council of Europe Parliamentary Assembly in protest against its perceived leniency towards Armenia's leadership.

Hovannisian, who is the only opposition member of the Armenian delegation at the PACE, walked out of the Strasbourg-based assembly on June 25 as it gave the authorities in Yerevan six more months to end their post-election crackdown on the opposition. The leader of the opposition Zharangutyun (Heritage) party said he will not attend further PACE sessions until "Armenia meets standards - its own and Europe's - and Europe rises to the realization of its own values, rights and benchmarks."

In its latest resolution on Armenia, the PACE said the administration of President Serzh Sarksian has so far failed to release all opposition members arrested on "seemingly artificial



Zharangutyun party leader
Raffi Hovannisian

and politically motivated charges," fully restore civil liberties and allow an independent inquiry into the March 1 clashes between opposition protesters and riot troops. The assembly had earlier warned that failure to meet these demands could lead to the suspension of its Armenian members' voting rights.

But it stopped short of sanctioning Yerevan, extending the deadline to

Continued on page 2

Turkish Court Resumes Dink Murder Trial



Ogun Samast (L), charged with killing the Turkish-Armenian editor Hrant Dink, with an unidentified suspect (R) is escorted by gendarmes out of a Turkish court in Istanbul

ISTANBUL -- A Turkish court resumed its trial of 19 people accused in the 2007 killing of an ethnic Armenian journalist.

The judge said one of the alleged masterminds had testified to warning police of the plans to kill Hrant Dink a full 11 months before the journalist was gunned down in front of his newspaper's Istanbul office, the state-run Anatolia news agency reported.

The January 2007 killing led to international condemnation, and the trial is seen as a test of Turkey's ability investigate and punish possible negligence by authorities. Human rights activists said evidence suggests police knew about plots to kill Dink but did nothing to prevent it.

The Istanbul 14th Criminal Court judge said Monday that Erhan Tuncel - one of two defendants accused of masterminding the plot - had said under police questioning that he worked as a police informant for two years before telling authorities of the plot, Anatolia reported. It was not clear why Tuncel would have informed police about the plot he is accused of masterminding. Main suspect Ogun Samast is accused of pulling the trigger and killing Dink.

Monday's hearing was the first to be opened to the public. Previous hearings have been held behind closed doors because Samast was a minor. He turned 18 last month. Trial was adjourned until October 13.

Institute of Turkish Studies

Board Members Resign to Protest Chair's Ousting

Leader in Georgetown-Based Agency Encouraged Scholars to Research Mass Killing of Armenians

By Susan Kinzie
Washington Post
July 5, 2008

The issue that has roiled U.S.-Turkish relations in recent months — how to characterize the mass killing of Armenians in 1915 — has set off a dispute over politics and academic freedom at an institute housed at Georgetown University.

Several board members of the Institute of Turkish Studies have resigned this summer, protesting the ouster of a board chairman who wrote that scholars should research, rather than avoid, what he characterized as an Armenian genocide.

Within weeks of writing about the matter in late 2006, Binghamton University professor Donald Quataert resigned from the board of governors, saying the Turkish ambassador to the United States told him he had angered some political leaders in Ankara and that they had threatened to revoke the institute's funding.

After a prominent association of Middle Eastern scholars learned about it, they wrote a letter in May to the institute, the Turkish prime minister and other leaders asking that Quataert be reinstated and money for the institute be put in an irrevocable trust to avoid political influence.

The ambassador of the Republic of Turkey, H.E. Nabi Sensoy, denied that he had any role in Quataert's resignation. In a written statement, he said that claims that he urged Quataert to leave are unfounded and misleading.

The dispute shows the tensions between money and scholarship, and the impact language can have on historical understanding.

Hundreds of thousands of Armenians were killed when the Ottoman Empire collapsed after World War I. Armenians and Turks bitterly disagree over whether it was a campaign of genocide, or a civil war in which many Turks were also killed.

In the fall, when Speaker of the House Nancy Pelosi (D-Calif.) championed a bill that would characterize the events of 1915 to 1917 as genocide, the Bush administration fought it and several former defense secretaries warned that Turkish leaders would limit U.S. access to a military base needed for the war in Iraq.

The Turkish studies institute, founded in 1983, is independent from Georgetown University, but Executive Director David Cuthell teaches a course there in exchange for space on campus.

Julie Green Bataille, a university spokeswoman, wrote in an e-mail, "we will review this matter consistent with the importance of academic freedom and the fact that the institute is independently funded and governed."

The institute's funding, a \$3 million grant, is entirely from Turkey.

A few years ago, Quataert said, members of the board checked on what they thought was an irrevocable blind trust "and to our surprise it turned out to be a gift that could be revoked by the Turkish government."

Quataert, a professor of history, said the institute has funded good scholarship without political influence. The selection of which studies to support is done by a committee of academics on the associate board, he said, and approved by the board, which includes business and political leaders. Never once, he said, did he think a grant application was judged on anything other than its academic merits.

He also noted that during his time there, no one applied for grants that would have been controversial in Turkey. Asked if any of the research characterized the events as genocide, Cuthell said, "My gut is no. It's that third rail."

Roger Smith, professor emeritus of government at the College of William and Mary, questioned whether the non-profit institute deserves its tax-exempt status if there is political influence—and whether it is an undeclared lobbying arm for the Turkish government.

Cuthell said none of the institute's critics ever bothered to check the truth of Quataert's account with the institute: It does not lobby, Cuthell said, and "the allegations of academic freedom simply don't hold up."

The controversy began quietly in late 2006 with a review of historian Donald Bloxham's book, "The Great Game of Genocide." Quataert wrote that the slaughter of Armenians has been the elephant in the room of Ottoman studies. Despite his belief that the term "genocide" had become a distraction, he said the events met the United Nations definition of the word.

He sent a letter of resignation to members of the institute in December 2006, and one board member resigned.

But in the fall, around the same time that Congress was debating the Armenian question, Quataert was asked to speak at a conference about what had happened at the institute. He told members of the Middle Eastern Studies Association that the ambassador told him he must issue a retraction of his book review or step down—or put funding for the institute in jeopardy.

His colleagues were shocked, said Laurie Brand, director of the school of international relations at the University of Southern California.

Ambassador Sensoy, who is honorary chairman of the institute's board, said in a statement this week, "Neither the Turkish Government nor I have ever placed any pressure upon the ITS, for such interference would have violated the principle of the academic freedom, which we uphold the most. The Turkish Government and I will be the first to defend ITS from any such pressure."

Since the May 27 letter from the scholars association was sent, several associate and full members of the board have left. Marcie Patton, Resat Kasaba and Kemal Silay resigned; Fatma Muge Gocek said she would resign, and Birol Yesilada said his primary reason for stepping down at this time is his health, but that he is concerned about the conflicting accounts of what had happened.

"It's a very difficult line that scholars walk," Patton said, "especially post-9/11, especially because of the Iraq war."

Human Rights Watch Urges Release Of Arman Babajanian

Human Rights Watch, A leading international human rights organization has called on the Armenian authorities to release pro-opposition newspaper editor Arman Babajanian who was imprisoned two years ago for evading military service. He was sentenced to three-and-a-half years in prison. Armenian courts convicted him of forging documents to dodge military draft. While pleading guilty to the accusations, Babajanian says that he would not have been prosecuted shortly after his return to Armenia from the United States had his newspaper been loyal to the government.

"We consider the additional 1.5 years that he has yet to serve are disproportionate to the offense, and call on you to review his case and grant him early release," Holly Cartner, the Europe and Central Asia director of the New York-based Human Rights Watch (HRW), said in a Thursday letter to Armenian Prime Minister Tigran Sarkisian and Justice Minister Gevorg Danielian.

"Babajanian's release would send a positive signal to both Armenia's international partners and to the Armenian public that you and other senior officials are concerned about the present critical state of human rights in Armenia and taking concrete steps to address particular concerns," Cartner said.

Armenian Opposition Resumes Non-Stop Protests

Continued from page 1

from the goals of the [opposition] movement."

"Therefore, we are going to somewhat change our tactic by seeking to achieve a maximum mobilization of the public this month," he said, adding that the opposition will hold "mass and non-mass" street protests in and outside Yerevan to "properly prepare" for the August 1 demonstration. During that rally the opposition will sum up Sarkisian's 100 days in office and come up with a "program of our further actions," he said.

In Ter-Petrosian's words, those actions will primarily depend on whether "political prisoners" will have been released by then. Armenia's first president also demanded that the authorities prosecute Kocharyan and other officials which

he said are responsible for the March 1 break-up of his post-election protests which left at least ten people dead.

Ter-Petrosian also presented a list of top state officials whom he wants to be sacked this month. Among them are Deputy Prime Minister Armen Gevorgian, Prosecutor-General Aghvan Hovsepian and Hovik Abrahamian, chief of Sarkisian's staff.

As was the case during the previous opposition rally held on June 20, the police initially tried to prevent the crowd from entering the hillside area, saying that the gathering was banned by municipal authorities. The police relented after brief negotiations with Zurabian and Shahnazarian. They also did not attempt to stop the ensued march through the city center which ended on Northern Avenue, the scene of the announced sit-in.

Raffi Hovannisian Adamant In Boycotting PACE

Continued from page 1

next January instead. John Prescott, one of the two main authors of the resolution, said during the debate that two months is "not enough time to implement all the changes for which we called" and that "Armenia is going in the right direction." Hovannisian strongly disagreed with this assertion before storming out of the PACE audience.

David Harutiunian, a senior pro-government lawmakers who heads the Armenian delegation in Strasbourg, appealed to Hovannisian last week to end the boycott. Harutiunian said the U.S.-born opposition leader's participation in PACE session is important for Armenia and its national interests.

Hovannisian made clear, however, that he will not reconsider his decision as long as "the level of democracy" in Armenia does not correspond to European standards. He was at the same time more cautious than the more radical top leader of the Armenian opposition, Levon Ter-Petrosian, in criticizing Prescott and the other co-sponsor of the latest PACE resolution, Georges Colombier. Ter-Petrosian last week branded the two men as "defense lawyers" of the Sarkisian administration.

According to the Zharangutyan leader, Prescott and Colombier simply lack objective information about the political situation in the country. "They don't sleep and wake up with Armenia's interests and future in their minds," he said.

Armenian Ombudsman Asks For Armed Protection

Continued from page 1

use of lethal force against thousands of supporters of opposition leader Levon Ter-Petrosian who barricaded themselves outside the Yerevan mayor's office hours after the break-up of their 10-day sit-in in the city's Liberty Square on March 1.

Harutiunian cast doubt on the credibility of the official theory in the extensive report issued in late April. The report, cited by European Union and Council of Europe officials, said in

particular that the Armenian police have yet to publicize any evidence of the use of firearms by the protesters.

The Ombudsman said that an attitude of totalitarian intolerance reigns in the country, which, according to him, was also displayed towards his report.

"Anybody in my place would have done the same thing," Harutyunyan said in his interview to Chorror Ishkhanutyan in regards to his report. "Either I had to do it or my family and I shouldn't live in this country after all what had happened."

From the Book Shelf

Osmanli Saglik Hizmetlerinde Ermeniler Ve Surp Prgic Ermeni Hastanaesi Tarihi By Arsen Yarman

(Armenians in the Health Services of the Ottomans and the History of Surp Prgich Hospital)

Reviewed by Sarkis Y.Karayan, M.D.
(Continued from previous issue)

Section 9. Pages 465-770., THE HISTORY OF SURP PRGICH ARMENIAN HOSPITAL OF ISTANBUL (CONSTANTINOPLE OR BOLIS . Arm,)

As mentioned above, the Surp Prgich Hospital, was established in Istanbul [at the time called Constantinople] in 1832 by Harutin (Artin) Amira Bezjian It is located in the European Section of Turkey, outside the ramparts or walls of Istanbul, The imperial permission to build an Armenian hospital was granted by Sultan Mahmud II, who had special friendship with Kazaz Artin..Amira Bezjian.

The building of the hospital which was made of wood at first, was started in May of 1834. The inauguration of the hospital was by Stepanos Aghavni Patriarch. A.Amira Bezjan had passed away before 1834, thus he could not see the finished hospital. Mikayel Amira Pishmishyan became the first chairman of the administration. His work at first was quite difficult, due to supplying everyday needs of the hospital and lack of trained hospital personnel. Fortunately, his banker friends helped him financially. Later, Sahak Ghazarosian and Boghoa Bey Dadyan took the function of Pishmishyan. The hospital improved appreciably in a few years,due to the special friendship of Boghos Bey Dadyan with the new Sultan Abdulmejid.

Although the hospital is known as an Armenian hospital, however its doors have been open for treatment to all ethnic groups, whether they are Turks, Kurds, Greeks or Bulgarians.


In addition to being a hospital, it has served as a cultural center for Armenian community of Istanbul. It has had a senior persons residency, special section for patients needing psychiatric care, an orphanage and school for boys and girls and a teachers training school.

The hospital pharmacy was started in 1848 under the administration of Boghos Bey Dadyan. In 1906, during the administration of Badrig Gulbenkian, the pharmacy was totally renovated by a large financial donation by Mikael Khorasanian and family. The pharmacy keeps its old utensils and jars as a decoration from days past.

In 1887, the hospital was already 50 years old. and Puzant Kechian published a book titled "History of Surp Prgich Hospital" [badmutiun Surp Prgich hivantanotsi].

The hospital gradually was enlarged by new buildings, and in addition to internal diseases and surgical service, gradually all specialties and sub-specialties have become available on an outpatient polyclinic basis and in patient services, Thus, it has become one of the best hospitals in Turkey, and the services it provides can be compared to the best international hospitals.

Of course., it has all auxiliary services, as automated labs, 7 days/ 24 hours per week Enmergency department, state of the art radiologic and MRI services, outpatient nutrition clinic, physical therapy etc.



Financially, the Armenian community of Istanbul has been very supportive of the hospital,

Last year, the 175th anniversary of the hospital was celebrated with the presence of Patriarch Mutafian, who granted an encyclical (Gontag) to the hospital on this occasion.

Section 10. Pages 771-800. The biography of Armenian physicians that have contributed to the health services of the Ottoman Empire. It is significant to note that the following physicians died – or probably killed like Dr. Minas Yarmayan, brother of the grand father of the author Arsen Yarman- between 1914-1919

A Turkish writer, Adnan Atach wrote a book in 1997 , "20 yuzyilda Shehit olan Turk Saglik Subaylari"(The martyred Turkish health workers during the twentieth century). These are all medical doctors. Some of them have the title efendi, as the author does not give a family name. .

1. Armenak Efendi, 2, Babikian Efendi, 3. Artin Balikyan, 4. Garabed Baronyan, 5. Corci Efendi 6, Nazaret Daghavarian, (Fouding member of Armenian General Benevolent Union-AGBU- with Boghos Nubar Pasha) 7. Dikran Efendi, 8. Agop Ekmekjian, 9. Elmayan Efendi 10. Dilbetjian Efendi 10. Hrant Hayrame, 11. Kevork Horhorian, 12. Garabed Efendi 13. Mihran Efendi 14. Tisyon Mikael, 15. Oskan Efendi 16. Ohannes Terzian, 17. Ughurlian Efendi, 18. Vartan Efendi, 19. Vartanian Efendi 20. Minas Yarmanian, 22. Ghugas Yilanjian, 23. Zirven Efendi

Tragic fate of Armenian doctors

The tragic fate of the Armenian health care workers,-doctors, dentists, pharmacists and nurses- in the Ottoman Empire naturally followed the fate of the Armenian nation during the Turkiah genocide of World War I.

Many Armenian physicians who were recruited to serve the Turkish Hospitals and sick soldiers, were killed by hanging, by a bullet in the head or by an axe decapitating the head.

Teotig (Lapjinian) in his book "Houshartsan Nahadag Mdavoraganoutian" [Memorial for martyred intellectuals] page 97 gives a partial list of physicians, dentist and pharmacist who were savagely killed by the Turkish government from 1914-1919.

I reproduce the list. Any name marked by an asterisk is from Krikor Kalousdian's book "Marash gam

Kermanig and Heros Zeytoon". pp.909-913. All the rest are from Teotig's book mentioned.

Partial list of Medical doctors killed by Ottoman government 1914-1919

Name of M.D.	Birthplace	Age when killed	Place of killing
1. Apikian Maksoud	Marzovan	32 yrs.	Sivas
2. Azadian	Kharpert		
3. Azadian, Sarkis	Marash	32	Nazareth *
3. Azoyan, Sarkis	Adana	60 yrs	Aleppo
4. Ajemian, Nishan	Tokat		Erzinjan
5. Ayvazian			Sghert
6. Arslanian, Ardash	Kharpert	28 yrs	
7. Arslanian, Levon (brother of Ardash)	Kharpert	48 yrs	
8. Baghdasarian Misak'	Erzjinjasn	45	
9. Baghdasarian Baghdasar	Erzjinjan		Erzerum
10. Babikian Toros	Svaz	34	Trabizon
11. Bakalian Nishan	Dikranaberd		Khnows
12. Bardizbanian, Levon	Kharpert	28	Der zor
13. Chobanian Aniktos	Erzjinjan	30	Kharpert
14. Chilingirian (Sevag) Rupen	Silivri	30	Changiri
15. Der Stepanian, Undzayig	Marash	28	Marash *
16. Daghavarian Nazaret	Svaz	53	Near Urfa
(Founding member of Armenian Benevolent Union AGBU) with Boghao Nubar Pasha			
17. Der Manuelian Khachig	Kharpert		Malatya
18. Der Vahramian Nishan	Kharpert	35	
19. Donigian Hovhannes	Amasya		
20. Elmasian Severag			
21. Eminian Svaz			Zile
22. Gukbenkian Krikor	Samson	25	Trabizon
23. Gulbenkian Krikor	Divrg	28	Trabizon
24. Ghazarian Vahan	Marzovan	40	Near Urfa
25. Ghazaros	Kharpert	38	Erzerum
26. Guluzian Kevork	Marash	55	Marash*
27. Halajian Dikran	Gurun	34	Irak
28. Halebian Levon Lutfi	Ayntab	33	
29. Halvajian Harutiu	Dikranagerd	50	Kharpert
30. Haranian Armen	Divrig	34	Svaz
31. Hisarlian Boghos	Istanbul	28	Mamakhatun
32. Hagop	Sghert		Sghert
33. Ipranosian Karekin	Denek Maden		Ayash
34. Jeljelian	Malatya		
35. Kavafian Vahram	Izmit		Erzinjan
36. Karageozian Mike	Istanbul	35	Van
37. Khachadurian Norayr	Erzjinjan		Terjan
38. Keshishian Hm.			Irak
39. Keshishian Hmayag	Marash	28	Kars*
40. Kupelian Simon.	Marash	30	Baghdad*
41. Manuelian Khach	Kharpert	40	Malatya
42. Melkisetian Stepan	Brusa	50	Brusa
(This doctor hanged in Brusa)			
43. Momjian Sarkis	Malatya		Malatya
44. Miskdjian Sdepan	Istanbul	63	Der Zor
45. Najarian Kalousd	Marash	64	Marash*
46. Nazlian Toros	Gesarya		Gesarya
47. Nahidian Nishan	Kharpert	37	Kharpert
48. Nazlian Hovhannes	Tokat	38	Gesarya
49. Partoghan Simon	Svaz		near Svaz
50. Palabeyikian Boghos	Istanbul	30	Mush
51. Panosian Misak	Tokat	45	
52. Pashayan Garabed	Gedik Pasha	51	Ankara
53. Tejirian Hagop	Dikranagerd		Baghdad
54. Tulgendjian Minas	Adapazar	45	
55. Terzian Hovhannes	Dikranagerd		
56. Topalian Wosgan	Kharpert	42	Erzerum
57. Torosian Benne	Huseynig	32	Istanbul
58. Topalian, Vosgian	Marash	35	Caucasus*
59. Shahbazian Nerses	Van	33	Mush
60. Sertlian Sarkis	Erzerum	32	Erzerum
61. Seraydarian Armenak	Svaz	35	Tokat
62. Vartanian Baghdasar	Svaz		
63. Vezneyan Harutiu	Kharpert	40	Malatya
64. Yarmayan Minas	Tokat	38	Erzinjan
Partial list of Dentists killed:			
1. Altounian, Mihran	Svaz		Svaz

Continued on page 4

Celebrating Saroyan 1908 – 2008

"In the time of your life, live – so that in that wondrous time you shall not add to the misery and sorrow of the world, but shall smile to the infinite variety and the mystery of it."

William Saroyan

By Lena Manougian

One of the most unique and prolific writers, an internationally renowned Armenian-American writer and most of all a writer who spoke for Armenians to the world : Academy Award Oscar winner, William Saroyan, dazzled, entertained and uplifted millions of people by his immense and massive bibliography of published works.

Optimism, hope, sentimentality and aspiration were all major aspects in his life and in all his works. Saroyan cherished The Armenian Culture and became the greatest person to bring more understanding to the culture and the quality of the Armenian people than any other person in the Armenian history.

By international standards he is the most famous literary figure produced by his ancient people and during his time. He published over sixty books and his works have been translated into more than two dozen languages and have sold in millions.

Saroyan acknowledged the Armenian culture as an important source of literary inspiration :

"Even though I write in English, and despite the fact that I'm an American,


I still consider myself an Armenian writer. I use English words, and I write about

American surroundings, but the soul that allows me to write is Armenian."

Saroyan loved America, but he could not forget Armenia.

"Everybody has got to die," he said, "but I have always believed an exception would be made in my case".

A year after his death , half of his cremated remains were permanently enshrined in the Pantheon of Greats in Yerevan, Armenia, and the other half was buried later, in the Ararat cemetery in Fresno, California, his birth-



place.
An artistic era ended, to present "the Unforgettable Saroyan ."

Quotes by William Saroyan

"The greatest happiness you can have is knowing that you do not necessarily require happiness."

"Good people are good because they've come to wisdom through failure. We get very little wisdom from success, you know."

"The role of art is to make a world which can be tolerated."

"No man's guilt is not yours, nor is any man's innocence a thing apart."

"No enemy is so annoying as one who was a friend, or still is a friend, and there are many more of these than one would suspect."

"I looked, I saw, I understood, I felt, That's that, where do we go from here?"

"Encourage virtue in whatever heart it may have been driven into secrecy and sorrow by the shame and terror of the world."

"Neither love nor hate, nor any order of intense adherence to personal involvement in human experience, may be so apt to serve the soul as this freedom and this necessity to be kind."

William Saroyan Society

Sculpture Under the Apple Tree Announced

FRESNO -- The William Saroyan Society is pleased to announce the availability of the sculpture "Under the Apple Tree" by Arminee Shishmanian. The 11" bronze sculpture was commissioned in recognition of the Centennial of the birth of William Saroyan in 2008. Fifty sculptures will be cast.

"Under the Apple Tree" resulted from collaboration between Mrs. Shishmanian and the William Saroyan Society to create a lasting memorial to celebrate the centennial of the birth of William Saroyan. Mrs. Shishmanian was selected to design and produce this commemorative piece based on her work and her family's connection with Mr. Saroyan. The title was taken from a traditional Armenian folk song Khndzorin Tzarin Daguh.

After being introduced to water color painting by an artist friend, Arminee Shishmanian began her for-



mal art training in 1995 when she enrolled at CSU Fresno to take classes in drawing and sculpture. This led her to enroll in workshops offered by the CSUF Summer Arts Program, the

Osmal Saglik Hizmetlerinde Ermeliler

Continued from page 3

2. Albertian, Mgrdich	Erzerum	Erzinjan
3. Achabahian, Hampartsum	Svaz	.
4. Peniamin	Samson	Sari Kamish
5. Tabibian, Haygazun	Gesaria	Amasya
6. Yegavian, Levon	Arapkir	Erzinjan
7. Yonchegulyan, Nishan	Svaz	Svaz
8. Manoug	Kharpert	Erzerum
9. Mghigian, Nishan	Erzinjan	Kemakh valley.
Partial list of Pharmacists killed		
1. Ajemian, Parunag (Hanged August 29, 1915)	Brussa	40
2. Armenag	Brussa	Shot in Atranos
3. Prudian	Erzerum	Near Malatya
4. Kuyoumjian, Hovhannes	Papert	Near Malatya
5. Kratlian, Sahak	Svaz	Near Svaz
6. Koyunian, Simon	Kharpert	on Kopi
7. Tashjian, Yetuart	Jharpert	Kharpert
8. Torkomian, Khachadur	Svaz	
9. Lutfian, Harutun	Brussa	Atranos
(Shot with 100 other Armenians		
10. Khachadurian, Norayr	Erzinjan	
11. Gurjian, Karekin	Kharpert	30
12. Gurjian, Kevork	Kharpert	55
13. Mesyayan, Yeghiazar	Svaz	Near Malatya
14. Shidanian, Vahan	Samson	Papert
15. Saraydarian, Khachig	Svaz	Svaz
16. Saraydarian, Dikran	Svaz	Tokat
17. Sarkis	Svaz	Near Zile
18. Sarikian, Hagop	Ourfa	Vefaya
19. Sebouh	Erzinjan	
20. Srabian, Kaspar	Kharpert	Kemakh valley
21. Vartanian, Vahan	Svaz	Near Saray
22. Derbabian, Puzant	Svaz	Endiros
23. Der Sdepanian, Mgrdich	Kharpert	Malatya
24. Panosian, Levon	Gesarya	Tomarza
25. Papazian, Yeghishe	Erzerum	Malatya
26. Pasdermajian, Khachig	Erzerum	Malatya
27. Kenderian, Hagop	Kharpert	
28. Keshishian, Khosrov	Malatya	Malatya
Khosrov was Protestant, a writer and Tashnagtsagan		
29. Keshishian, Kacher	Marash	Marash
30. Keshishian, Vartan	Marash	Marash *

Conclusion:

Arsen Yarman's book is a unique book, giving much information about the Armenian physicians and other health workers in the Ottoman Empire.

This book shows the true criminal intentions of Young Turks' government of Enver, Talaat and Jemal Pashas during First World War. In a confidential report, Mustafa Kemal Pasha (the future Ataturk), in September 1917 sent this report to Enver, the Minister of War: "There are no bonds left between the

Government and the people... For all alike the government is the power which insistently drives them to hunger and death.... "The best organized divisions lose half their members to desertion or sickness before they reach the front"

Who would treat the sick people , when the government orders to shoot a substantial number of Armenian doctors, dentists, pharmacists and nurses? We do not know what was Enver Pasha's response to Mustapha Kemal.

(End)

Fechin Institute in Taos and the Scottsdale Art School. She has studied with Lincoln Fox, Eugene Daub, Martine Vaugel, and Rosalind Cook. Her commissions include sculpture for the Fifth District Court of Appeal in Fresno, an ongoing award for the special education teacher of the year from the Kremen School of Education and Human Development at CSU, Fresno, a relief sculpture at St. Columba Church, Fresno, and many private commissions.

Up to a maximum of 50 bronze sculptures will be cast. Prices (plus tax and shipping) for the edition are as follows:

Numbers 01—20 \$1,000
Numbers 21—30 \$1,100
Numbers 31—40 \$1,200
Numbers 41—50 \$1,350

The William Saroyan Society is a non-profit organization dedicated to provide education and promote public interest and information about the life, times, literary works, themes of Pulitzer Prize-winning author and playwright, William Saroyan. 2008 is the yearlong celebration of the centennial of Mr. Saroyan's birth. The Society was formed in 1990 as the successor to the William Saroyan Festival Committee whose work began in 1984.

ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ

ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔ ՅՈՎՐԱՆՆԵՍ ՀԱՆՆԵՍԵԱՆԻՆ

(ԻՐ 80-ԱՄԵԱՅ ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ ԱՌԹԻ)

ԾՈՒՇԱՆՄՈԼՈՅԵԱՆ-ՎԱՐԴԱՆԵԱՆ

**Յարգելի Մեծարեալ՝
Տիար Յովկաննէս Հաննէսեան**

**Սրտանց կ'ողջունեմ ձեր 55
տարիներու մշակութային բեղուն
փաստակն ու ներդրումը որպէս
գրող, մանկավարժ, հրապարակա-
գիր, խմբագիր ու տպարանատէր:**

Այսօր՝ ցնծութեան օր է Հան-
նէսեան ընտանիքին եւ բոլոր անոնց
որոնք մօտէն ճանչցած, բարեկա-
մացած ու աշխատակցած են մե-
ծարեալին հետ: Այսօր, բերքաքա-
ղի օրն է սերմնացանին: Ժամանա-
կին, տիրոջ այն դառն արտայայ-
տութեան երբ կ'ըստէր «Գնա մե-
ռիր, եկուր սիրեմ»ը, բարեախ-
տաբար վերջին տասնամեակնե-
րուն սրբազուելով՝ ազգին արժա-
նաւորները իրենց ողջութեան կը
մեծարուին յոբելինական հանդի-
տութեամբ:

Յովկաննէս Հաննէսեանի ապ-
րած 80 տարիներուն 55-ը եղած են
նուրիրումի, օտար ափերուն վրայ,
շամբելով լոյս եւ գիտելիք: Ան
պահանած ու տարածած է մեր
մշակոյթիր բազմազաղմանի երես-
ներով:

Պրն. Յովկաննէսին մանկու-
թեան օրելիքս ճանչնալու պատիւն
ունեցած եմ, որպէս թաղեցի եւ
դրացի: Նոյն ճամբով ամէն օր
կ'երթայինք դպրոց: Ինք՝ Սահակ-
եան Լիսէ որպէս ուսուցիչ, ես՝
Սահակ Մեսրոպեան վարժարան՝
որպէս աշակերտ: Պատանեկան տա-
րիներէն զիս տպաւորած է որպէս
ժապուն, վայելուչ, ինքնավասահ
ու զուսպ անձնաւորութիւն մը:
Յետապայտ տարիներուն՝ Նոր Մե-
րունդ Մշակութային Միութեան
հերթական հանդիպումներուն ըն-
թացքին առիթն ունեցայ զինք
ճանչնալու որպէս զրող, հրապա-
րակախոս, յօդուածագիր եւ մա-
քուր հայրենասէր անձ մը: Ան
լայնախոհ, պրատող միտք ունէր եւ
իր խօսքը կշիռ ունէր:

Հաննէսեան եղբայրները ճիշտ
տեղին ու ժամանակին հիմնեցին
«Շիրակ» տպարանն ու գրախա-
նութիւնը, հայանութիւնը թաղեցին
մէջ, ուր մէկ քառակուսի մղոն
տարածութեան վրայ կը գործէին
վեց հայկական լուսական մասու-
թիւնը, ուր մէկ քառակուսի մղոն
տարածութեան վրայ կը գործէին
վեց հայկական լուսասութ զրոց-
ներ՝ Սահակեան Լիսէ, Սահակ-
Մեսրոպեան վարժարան, Կէրթմէն-

եան վարժարան, կենաց երկրոր-
դական վարժարան, Ռուբինեան
վարժարան եւ կեդրոնական թարձ-
րագոյն վարժարան: Հոն կ'ուսանէ-
ին հազարաւոր աշակերտներ, որոնք
զաւակներն ու թոռներն էին Եղեռ-
նէն ազատուած համեստ ու միջակ
ապրուստի տէր ընտանիքներուն:
Շատեր, թրքախոս, բարբառախոս
էն, անծանօթ Մեսրոպեան տառե-
րուն: Սակայն հոգին հայուն նուիր-
եալ հոգի էր, որ կ'ուզէր ազա-
տագրուիլ լեզուի ու մշակոյթի
օտար կապանքներէն: Անոնք կա-
րուտ էին լոյսին: Հաննէսեանները
այդ լոյսը տարածեցին անոնց ըն-
դունակ մտքին, ու հայու հպար-
տութիւնը՝ անոնց սրտին: Աշա-
կերտներուն հայթայցեցին զիր-
քեր, բառարաններ եւ պարբերա-
կաններ: Յետապային այդ աշա-
կերտներէն ոմանք դարձան զաղու-
թիւն ծանօթ սիրուած գրողները,
քաջալերութեամբ Յովկաննէս Հան-
նէսեանի, առաջնորդելով ու հրա-
տարակելով անոնց առաջին զիր-
քերը:

Հաննէսեան հրապարակ նետ-
ուեցաւ հայ նորահաս սերունդը
հայրենիքին կապելու թելադրան-
քով ու հայ մշակոյթը տարածելով:
Հայ զիրքը մատչելի դարձուցին
ժողովուրդի բոլոր խաւերուն ու
սիրոցոցին զայն՝ երազահաններով,
վէպերով, խոհանոցային զիրքե-
րով, լեզուներ սորվեցնող զիրքե-
րով ու պէսպիսուն բառարաննե-
րով:

Որպէս իգական սէր, պէտք է
խոստովանիմ որ հայ կինը երգը
շատ կը սիրէր ու կ'երգէր ամէն
առիթով՝ զաւակը քնացնելու, աման
ու լուացք լուալու, ուրախ եւ
տիտուր առիթներով: Երգին մէջ
գտած էր իր ուրախութիւնն ու
հոգեկան հանգստութիւնը, ազգա-
յին հպարտութիւնն ու հարստու-
թիւնը, մէր ու երազանք, միխթա-
րութիւնն ու ինքնուրոյնութիւն կար
հոն: Հաննէսեան գիտնալով այդ
ուզած էր փրկել հայ երգը կորուս-
տէ, թրքերէն երգող մայրը պէտք
էր հայերէն երգէր որպէսպի զաւակ-
ներն ալ հայերէն երգէն:

«Շիրակ» երգարանը լոյս կը
տեսնէ այն օրերուն երբ Հայաստա-
նի մշակութային ոսկէ կամուրջ
նետած էր դէպի սիիւռք - երգչա-
խումբեր, թատերախումբեր, եր-



գիշներ ու արուեստագէտներ կը
հարստացնէին գաղութներու
մշակութային կեանքն ու ճաշա-
կը: «Շիրակ» երգարանը «Հա-
ցի» պէս խլուեցաւ ժողովուր-
դէն: Ամէն տուն անպայմանօրէն
սեղանին վրայ երազարան մը
ունէր: Երգը՝ ազգային ժառան-
գութիւն է հաւաքական զգացո-
ղութեան հզօր ուժ ու անմիջա-
կան խանդակառութիւն:

Շնորհիւ Հաննէսեանի, հայ
երգը տուներէն, դպրոցներէն ու
ակումբներէն կայծակի արա-
գութեամբ տարածուեցաւ: Երբ
հայկական թաղերէն անցնէինք
հայկական երաժշտութիւնն ու
երգը կ'ըմբոշիսնէինք: «Շիրակ»
երգարանները զաղութէ զաղութ
մինչեւ Հայաստան արագօրէն
տարածուեցաւ: Կորուստէ
փրկուեցան մեր հին աշուղա-
կան, զուսանական, ֆէտայա-
կան, հայրենասիրական երգէրը:
Բոլոր նորագոյն՝ սիրային, ժա-
մանակակից ու դասական երգե-
րը տեղ կը գրաւէին գեղեցկօրէն
ներկայացուած «Շիրակ» եր-
գարաններուն մէջ: Հայրենի ար-
ուեստագէտները՝ կարծէք յա-
տուկ «Շիրակ»ի համար կը յօ-
րինէին նոր երգեր, որ տակաւին
Հայաստանի մէջ չլսուած Պէտ-
րութի «Շիրակ» երգարանին
մէջ կը տպուէր ու կ'երգուէր:

Իոր Սերունդ Մշակութայ-
ին Միութեան բոլոր հին ու նոր
անդամներուն անունով՝ պա-
տիւն ունիմ շնորհաւորելու ձեզ:
Վարձքներնիդ կատար, մե-
զի կը մնայ մաղթել ձեզի քաջա-
ռողջութիւն, արեւշատ ու բե-
ղուն տարիներ:

Նոյնպէս կը շնորհաւորեմ ձեր
ընտանիքի բոլոր անդամները այս
ուրախ առիթով: Մասնաւորապէս
ձեր ազնիւ ու պատուական տիկնոջ՝
Սահին, որ ի մկրբանէ մինչեւ օրս
զօրաւոր ու գիտակից նեցուկ եղած
է ձեզի ու միասնաբար ձեր ուսե-
րուն վրայ կրած էք «Շիրակ»ի
բեռը, որ հայութեան պարծանքն
ու հպարտութիւնն է:

ՎԱՐԱՄ ՀԱՅԵԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹԻ

ԱՐԱ. ՍՍՐԳՄԵԱՆ
ՊԱՐՍԿԵՐՀՆՔ ԹԱՐԳՄԱՆԵԱՆ
ՆՈՒԱՐԴ ԶԱՐԳԱՐԵԱՆ

Ինչպիսի անփոխարինելի կորուստ՝ երբ չկայ բանաստեղծը, չկայ նրա գիրն ու գրիչը:

Տարիներ առաջ լսել էի իր անունը, որպէս վար կերոն մտաւորականների լուսաւոր ու պայծառ բոյլի մէջ: Երիտասարդ, վառվրուն, դրժունեայ: Բարձրագոյն ուսումը ստացել էր երեւանում, դեռեւս Խորհրդային իշխանութեան օրօք: Ընդամենը այսքան գիտէի այդ առեղծագործ եւ հայրենասէր մարդու մասին:

Տարիներ առաջ թոռնիկներիս եւ զաւակներիս կարուը սրտներում, նրանց միանալու միտումով Ամերիկա հաստատուեցինք: Նոր աշխարհում նոր կեանք սկսուեց: 2000 թուից Նոր Տարիները Ամերիկայում անցկացրինք, այս ութ տարուայ ընթացքում մեր կեանքը անցաւ մեր հարազատների եւ մտերիմների շրջապատում, որը ամէն ծնողի բաղանքն է:

Մի գիշեր մի բարեկամի տնուած հանդիպեցինք Հայաստանից եկած անծանօթների, որը պարզուեց մեր հարազատներից են: Երկար ու հաճիլի գրուցից յետոյ, նոր բարեկամունքիս, մենակութիւնից ազատուելու համար առաջարկեց այցելել կինտէլ Հիլլ մեծահասակների առողջապահական կենտրոնը որը շատ յարմար վայր է եւ զբաղեցնող մինուրու ունի: Շաբաթը մի քանի օր մի քանի ժամ անց էինք կացնում տարբեր երկրներից եկած հայերի հետ, հետաքրքիր հանդիպումներ, խօսք ու գրուց մանաւանդ Հայաստանից եկածները մեծածասամք ունին բարձրագոյն կրթութիւն եւ գիտական ու մշակութային բովանդակալից պաշար: Այսպէս այս կեղրու դարձաւ մեր երկրորդ տունը: Մի խումբ ընկերներով հաճելի ժամանելու էինք անցկացնում, առեղծուել էր մտերիմի մինուրու, որը օրէցօր ընշանակը մեծանում էր եւ նոր այցելուներ էին միանում մեզ: Ամէն ինչ լաւ էր, պատասխանտունների եւ դրասենեակի աշխատողների մտերիմ վերաբերմունքը, օրուայ պատշաճ ծրագրերը իրագործում էր երիտասարդ եւ չորհայի օրիորդների եւ տիկնանց միջոցով, որոնք ոչինչ չին խնայում մեզ մեծահասակների ուրախառիթ միջոցառման մասնակից դարձնելու:

Չորս տարի առաջ, որով փոփութիւնների հետեւանքով, մի երիտասարդ տիկին՝ Անահիտ անունով, ստանձնեց կեղրոնի ամենօրեայ միջոցառումների պատասխանտութիւնը, որ հանրածանօթ բանաստեղծ վահրամ Հաճեանի կողակիցն էր: Ուրախի էի որ առիթ առեղծուեց անձամբ ծանօթկանալու բանաստեղծի հետ:

Յաջորդ օրը Անահիտի հետ եկաւ կեղրոն, գնացի մօուր ինձ ներկայացրի, ձեռքերը սեղմեցի, հաճելի վրուցակից էր սրտաբաց, ժամանէմ եւ աշխոյց: Իմացայ որ Միհրայի Հալէպ քաղաքում ծնուել եւ նախնական կրթութիւնը ստացել է իր ծննդավայրում եւ Լիբանանում: Պատանի հասակից՝ դեռեւս 15 տարեկան, սկսել է բանաստեղծել, այնուհետ հետեւել է երեւանի համալսարանի բանասիրական դասընթացքներին եւ յաջորդութեամբ աւարտել: Դասուել է աչքառու բանաստեղծների շարքում: Մօտից շփուել

եւ հաղորդակցուել է Համօ Սահեանի, Վահագն Դաւթիեանի եւ Յովհաննէս Շիրազի հետ: Վահրամ Հաճեանի բանաստեղծութիւնները մի քանի հասորով տապագրուել էր եւ վահրամը ընտրուել եւ անդամակցել էր Հայաստանի Գրողների Միութեան ու նորանոր ստեղծագործութեամբ դարձել էր անուանի եւ յարգարժան մարդ:

Ես էլ շատ շուտ դարձայ նրա մտերիմներից ու նրա հետ հանդիպելու ու գրուցը ինձ համար դարձաւ անհրաժեշտութիւն: Անզամներ կեղրոնի ներկաների ցանկութեամբ իսկ սեց իր ստեղծագործական կեանքից ու գործունէութիւնից: Խօսում էր պարզ, հակիրճ եւ բովանդակալից:

Այցել է եւրոպայի բազմաթիւ երկրներ եւ 1985ին հաստատուել է Միացեալ Նահանգներ:

Մէկ տարի յետոյ շատ մտերացանք եւ երեխն գանգատում էր հոգնածութիւնից, ֆիզիքական անհանգատութիւններից, անքնութիւններից:

Ի՞մ հարցիս թէ արդեօք նոր ստեղծագործութիւն ունի՞: պատասխանեց՝ այլեւս զրելիք չունեմ, այն ինչ որ պէտք էր ժամանակին զրել եմ:

Շուտով վերջին երկու հատոր բանաստեղծութիւն եւ արձակ երկերս լոյս կը տեսնեն:

Ամիսներ յետոյ տօնուեց 70 ամեակը, երկու հատոր իր գրքերից նուիրեց ինձ, շնորհաւրանքից յետոյ ինձ մի կողմ քաշեց, նատեցինք, ասաց, 70 ամեակս տօնուեց չզիտեմ սրանից յետոյ ինչ քան պէտք է մնամ: Էլ յոզնել եմ, ձանձրացել, զիտես ի՞նչ է մարդուց մնում՝ անուն, միան անուն: Եւ շարունակեց՝ ամէն զալ՝ զնալ ունի:

Դրանից յետոյ Գրողների Միութիւնը 70-րդ տարեղարձը եւ ստեղծագործութեան 55 ամեակի յորելինը տօնեց, որ սփուռեց նաեւ հեռուստացոյց:

Մեր այս մետրութիւնը աւելի խորացաւ երբ իրար հանդիպում էինք, ասում էինք դեռեւս կանք, բայց միշտ նա աւելացնում էր հենց այն որ սասցի: Էլ կերպոնում փոփոխութիւն եղաւ: Տիկին Անահիտը գործը փոխեց, պրն. Հաճեանն էլ աւելի քիչ էր կեղրոն յանձնում: Հանդիպելուց ժամերով միասին էինք: 2007 թուի Մարտ ամսի վերոին Զորեքշաբթին այցել էր կեղրոն, ես այդ օրը հիւանդութեան պատճառով բացակայ էին եւ մի քանի օր յետոյ լսեցի նրա ցաւալի մահուան մասին: Ինչպէս որ ասել էր 72 տարեկանում հեռացաւ ընդմիշտ, բայց նա ապրում է, նա կայ: Նրա անունը իր ասածի պէս կը մնայ վառ ու պացառ մեր սրտերում եւ մեր յուշերում:

Հիմա իր գրքերը գրասեղանիս վրայ բաց՝ կարծես էլի տարիներ առաջուաց պէս իրար հետ գրուցում ենք եւ ծիծաղում եւ նրա ժպիտի մէջ ակամացից կարդում եմ:

Բարի անուն եթէ թողնես յիշաստակ,

Հազար արժի, քան թէ ոսկեաց մի դղեակ:

Միրելի ընթերցող ներքոյ լիշեալ «Ռեստորան» գրուածը որ պատկանում է երջանկայիշատակ վահրամ Հաճեանի գրչին՝ ի լիշատակ մեր կարծատեւ, բայց հոգին յարգական դասընթացքներին եւ յաջորդութեամբ աւարտել: Դասուել է աչքառու բանաստեղծների շարքում: Մօտից շփուել

ՌԵՍՏՈՐԱՆ

ՎԱՀՐԱՄ ՀԱՅԵԱՆ

Զգիտէինք ինչ էր կատարուում

մեղ հետ:

Ամէն երեկոյ նոյն ռեստորանն էինք գնում: Նասում նոյն սեղանի շորջը եւ միեւնոցն աթոռների վրաց: Մասուցողները մեզ ճանաչում էին արդէն ժպիտով ու միրիչ էր ինչու դիմաց:

Նասում էինք դէմ-դիմաց ու իրար աշքերի մէջ նացում: Նացում երկար: Նացում միրիչ էր աշեց գովազով:

Ինչ-որ բան էինք ինչու մատենել:

Ընթերիքը մեզ բոլորվին չէր հետաքրքրում: Կարեւոր չէր, թէ ինչ կը բերէին: Կարեւոր ընկաց համար իրար մօտ լինելն էր: Իրար սեւեռու անցելը: Իրար հասկանալին էր: Իրար հաղորդակցուելը:

Իրարից երեք չէինք կշառա-

նում: Իրար մօտ լինելը մեր սեւեռու աւելի էր բոցավառում: Գիւռում էինք իրար իրար գրկելու ցանկութիւնից:

Զէինք գգում, թէ ժամանակալը

ունց էր կամաց մատուցում:

Զէինք գգում...

Զգում էինք միան, թէ մեր

սէրը կրակ դարձած ունց էր վառուում

մեր հոգիների մէջ: Ոնց էր մեզ տանջում:

Երբեմն մեր սէրը թեւեր էր առնուած ու ակտում էր ճախրէն մեր զվախի: Մեր զերեւում էր առնուած ու տանում:

Զէինք գգում...

Բայց միան անց, թէ մեր

սէրը կրակ դարձած ունց էր վառուում

մեր հոգիների մէջ: Ոնց էր մեզ տանջում:

Երբեմն սէրը սէրը թեւեր էր առնուած ու ակտում էր ճախրէն մեր զվախի: Մեր զերեւում էր առնուած ու տանում:

Զէինք գգում...

Բայց միան անց անց այդ ունցուում

բայց միան անց անց այդ ունցու

ԳԻՐԵՐՈՒ ՀԵՏ**ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՐԵԱՆ
ՇԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ - 3**

Շուրջ 440 էջ, մաքուր տպագրութիւն, հրատարակութիւն՝ Թէքէեան Մշակութային Միութեան, Նիւ Ճըրգի, 2008, բաւականին հաստափոր գիրք մըն է, հեղինակին Ֆրդը: Հանդիպումներ 1 եւ 2 տպուած են նախապէս, իսկ 4ը եւ 5ը, արդէն պատրաստութեան մէջ են: Բոլորն ալ ունին գրեթէ նոյն ձեւը, իսկ հանդիպումներ 3ը կը բովանդակէ 40 հանդիպումներ, բոլորն ալ հարցազրոյցի ձեւի տակ: Այս 40 ամճաւորութեանց նկարները զետեղուած են գրքին առաջին կողքին վրայ, անմիջական հետաքրքրութիւն արթնցնելով ընթերցողի մօտ:

Դոկտ. Վաչէ Ղազարեան բաւական խոճամիտ եւ բացատրողական ներածական մը ունի «Հայելացոյցն Այս» խրագրով, որուն մէջ կ'անդրադառնայ գրքի արժանիքներուն եւ թերութեանց: Յակոբ Վարդիվառեան, պատկանելով Ռ.Ա.Կ.եան եւ անոր ծնունդ Թէքէեան Մշակութային Միութեան, հասկնալիօրէն իր ընտրութիւնները կատարած է իր պատկանած շրջանակէն, մէծ մասամբ, բայց այս մէկը մէնք անպայման «թերութիւն» չենք նկատեր: Շատ հաւանաբար, այս վերջիններն են որ սիրայօժար կերպով կրնան ընդառաջած ըլլալ իր դիմումին: Սոյն հատորին մաս կազմող անճնաւորութիւնները սփիւռքեան եւ հայաստանեան մէծ մասամբ հայ, եւ սակայն կան եւ ոչ հայեր, որոնց հետ հեղինակը կրցած է ինքնաստիպ եւ հետաքրքրական հարցազրոյցներ ունենալու: Ի հարկէ սոյն հարցազրոյցները վաւերագրական արժէք կը ներկայացնեն, տրուած ըլլալով որ այժմէական են, եւ իւրաքանչիւրը կը պատկերացնէ տուեալ անհատին կարծիքներն ու զբացումները, անհատական թէ ընդհանրական, հասարակական հարցերու վերաբերեալ: Յ. Վարդիվառեան, ժամանակի ընթացքին, վաստակած է փորձառու հարցազրոյց կատարողի համբաւը, եւ զիտէ անպայման հանդիպումը կառուցել իր «զոհ»ին գիտելիքներուն եւ բարեմասնութեանց վրայ: Հանդիպումներ 3-ը կ'ընդգրկէ 1980էն մինչեւ 2006 թուականը, որոնց մէջ կան նաեւ անտիպ հարցազրոյցներ: Այս հարցազրոյցներէն շատեր տարիներու ընթացքին հրատարակուած են հայ պարբերական մատուներու մէջ, եւ ուշադիր ընթերցողը մէծ մասամբ ծանօթ է հեղինակին ոճին, հետաքրքրութեանց եւ նախասիրութեանց: Նաեւ պէտք է շեշտել Վարդիվառեանի մտահութիւնը տարբեր աշխարհագրական շրջաններու պատկանող դէմքերու ներմուծումը իր հանդիպումներու մէջ, կարենալ տեսակ մը կամուրջ հաստատելու, ըլլայ սփիւռքեան եւ ըլլայ ափիւռքի եւ Հայաստանի փոխ-յարաբերութեանց ծանօթացման եւ սերտացման, մանաւանդ փոխազարձ ճանաչողութեան գծով:

Հատորը ունի հետաքրքրա-



կան կառոյց, որ կը նշանակէ նաեւ հեղինակին կողմէ կատարուած գնահատելի ներդրումի փորձ, նախքան հարցազրոյցը: Խրաքանչիւր անձնաւորութեան մասին, մէկ էջի վրայ, Վարդիվառեան կը ներկայացնէ բաւականին լաւ բանաձեւուած տեղեկագրութիւն մը, որ նախաճաշակ մը կու տայ կատարուելիք գրոյցի բովանդակութեան մասին: Արդարեւ, հեշտ չէ այդ մէկ էջէն ներս, մանրամասնորէն տալ տուեալ ենթակային դիմագիծը, եւ սակայն, ի պատի հեղինակին, ինք յաջողած է քանի մը պարբերութեանց մէջ ամփոփել իր մտքերն ու տպաւորութիւնները: Այսպէս, գիտելիքներու, ծանօթութիւններու, համզումներու, տրամադրութիւններու, մանաւանդ տեղեկութիւններու ամբողջ շտեմարան մը կը կազմէն այդ «մէկ էջերը», որոնք յաճախ կ'արծարծեն նաեւ վիճելի հարցեր, կուսակցական, ընկերացին, եկեղեցական, մշակութային, եւալին: Հոն կը գտնուին նաեւ իր անձնական, սեփական, դատումներն ու կարծիքները, տուեալ անձերու ունեցած գործունէութեանց եւ ենթարկուած ճակատագիրներու մասին:

Իբրեւ ասպարէզ, Յ. Վարդիվառեան ունեցած է հիւսուածելիքնի վաճառականի հանգամանք, որ նաեւ գլխաւոր շարժառիթը իր բազմաթիւ ճամբորդութեանց եւ սակայն, նոյնիսկ մէկ փոքր ծանօթացումնայուածք մը իր հրատարակած Յ հանդիպումներու եւ հրատարակելիք 4րդ եւ 5րդ հատորներու վրայ, կը յայտնաբերէ իր հետաքրքրութեանց լայն եւ բազմատեսակ տարողութիւնը, կուսակցականի, մանաւանդ հայու աշխարհաընկալումը, եւ անկէ անդին գացող մտասեւեռումը հայ ժողովուրդի գոյատեւման ճիգերուն:

Յակոբ Վարդիվառեան արժանի է անկեղծ գնահատանքի իր իւրայատուկ պրավումներուն եւ որդեգրած ազգագրական աշխատանքին համար, որ վատահաբար, մեծապէս օգտակար պիտի ըլլայ սփիւռքագիտութեան մէր աշխատանքներուն:

Յ.Ս.

**Զեր Ծանուցումները Վատահեցէք
«Մասիս» Շաբաթաթերին
T: (626) 797-7680 F: (626) 797-6863
massis2@earthlink.net**

ՍԱՅՈՒԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ**«ՍԻՐՈՅ ԱՂԱԽՆԻՆ»**


ՅՈՎԱՆ Ա. ՔՐՅ. ՅԱԿՈԲԵԱՆ

Տէր Յովան Քառականին
Աղախնինին:

Ներկայ քարոզագիրքը, լոյս ընծայուած է 2008-ին, Լոս Անձելուս: Գիրքը ծօնուած է հովանաւորի՝ Խաչիկ Խարազեանի հօր՝ Վահան Խարազեանի լիշտականին:

250 էջերէ բաղկացող ներկայ հրատարակութիւնը, անկախաբար իր մէջ բովանդակուլ ընդհանրապէս բորոյախօսական քարոզչական էջերէ («Ապրելու նպատակը», «Տէր, Մի Նշան Ցոյց Տու», «Նեղութեան Օգտակարութիւնը», «Բարկութիւն», «Հպարտութիւն», եւայն), որոնք սերտօրէն աղերսուած են մէր առօրեայ կեանքին հետ: Նաեւ՝ ծանօթացումի կարգով կը պատմէ մէր սուրբ հայրերէն Ս. Յակոբայ Մժբանեայ, Ս.Գրուն Նարեկացի Հայրապետանէրու եւ այլ սուրբերու կեանքին: Վերջապէս, ան կը տարածուի ազգացին ընդհանրական բնոյթի կարգ մը թեմաներու վրայ, («Աղաւանու Սիրաը Մայրը», «Ապրիլ 24, 2001 Եղեռնի Յուշարձան» եւ այլն) անշուշտ, միշտ հոգեւոր մօտեցումով

ՅՈՎԱՆ ՔԱՌԱՅԻՆ
ԱՂԱԽՆԻՆ



Եւ պատգամներով:

Գրքին օրէնութեան եւ գնահատանքի խօսքը գրած է Յովանան Արք. Տէրտէրեան, ուր կ'ըսէ. «Այս քարոզագիրքը վառ ապացոյցն է իր (Տէր Յովան Աղաւան Սիրաը Մայրը), անմնացորդ սուրբումը մեզմէ-» անմնացորդ սուրբումի, բորորանուելու սիրուցիքի մէջ բնական բնույթի մէջ ապացումի»:

«ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԻՄ ՅՈՒՇԵՐԻՑ»

ԱՒԵՏԻՍ ՆԱԶԱՐԵԱՆ

Երեւանում լոյս է տեսել իրանայա հասարակական գործիչ, Արաքի շրջանի Քայլաւա գիւղի երկար տարիներու գիւղապետ՝ Աւետիս Նազարեանի «Պատառիկներ իմ Յուշերից» գիրքը, 160 էջերէ բաղկացած: Գրքին մէջ տեղադրուած են ծերունազարդ հեղինակի կեանքէն զանազան դրուագներ, պատմական արժէք ներկայացնող յուշեր, որոնք օգտակար կը հանդիսանալ իրանահայ պատմութեամբ հետաքրքրուած անձերու:

Գրքին իւրաքանչիւր էջի եւ տողին մէջ զգալի են հեղինակի սրտի գեղումները, անսահման սէրն իր ծննդավայր գեղինակի կեանքէն զանազան դրուագներ, պատմական արժէք ներկայացնող յուշեր, որոնք օգտակար կը հանդիսանալ իրանահայ պատմութեամբ հետաքրքրուած անձերու:

մէր սիրելի աշխատակիցի երկրորդ գրքի լոյս ընծայուածը:

Յ.Ս.



ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
ԻՄ ՅՈՒՇԵՐԻՑ

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ... ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ...**ՄԵծ Ժողովրդականութիւն Վայելող
Կլինտէլի ԱՄԳԱ 280-րդ Ալիքը****Այժմ կը Սփոռուի
GlobeCast**

Արքանեակային Հեռատեսիլով
Ամերիկայի, Գանատայի եւ Մեխիկոյի
Ամբողջ Տարածքին

Դուք Կրնաք Դիտել
Հայաստանեան Լուրեր - Քաղաքական Վերլուծութիւններ
Երաժշտական Հայութիւններ - Եւայն

Մանրամասնութիւններու Համար
Հեռադաշտութեան 818.547.9696

ՊՈԼՍՈՅ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ 175-ԱՄԵԱԿԸ

Տարութեակուածէջ13-էն

Հետոն էրոյեան, դաշնամուր
Անի ինձի, ջութակ
էսպին կալիպոլու, երգչախում-
բի վարիչ
ժագլին Զարգչը, տրամաթիք
սոփրանօ

Յակոր Մամիկոնեան, երգչա-
խումբի վարիչ
Ալիս Մանուկեան, գոլորաթուր
սոփրանօ

Գագագ Արթին Ամիրա երգչա-
խումբ (Յովհաննէս Միրզոյեան,
երաժշտական ղեկավար)

Շահան Արծրունի կը նուազակ-
ցի 3, 9, 14, 18, 19, 20, 23 և 24
երկերուն մէջ:

Հետոն էրոյեան կը նուազակցի 2,
10, 11, 13, 14, 17, 19 և 21 երկերուն
մէջ:

Թերեգա Ռոկանեան կը նուա-
զակցի 16, 20 և 24 երկերուն մէջ:

Շնորհիւ բազմատաղանդ ար-
ուեստագիտ Շահան Արծրունիի հե-
գասահ գրելառնին, մտքի տրամաքա-
նական դասաւորումներուն եւ յասո-
կութեան, այս աշխատասիրութիւնը
դարձած է մատչելի, օպուաչատ եւ
հաճելի ընթերցանութիւն մը:

Յաջորդ 16 էջերով կը տրուի
նոյն ուսումնասիրութեան թրքերէնն
ու ապա՝ անգիբէնը:

Վերջին էջով ճանաչումի եւ
շնորհակալութեան կ'արժանանայ
խստասիկին յաջող թողարկմանը
սատարողներուն բանակը:

Գրքից ոչ միայն իր գրական
հետաքրքրական բովանդակութեան
համար չէք ուզեր ձեր ձեռքէն վար
դնել, այլ նաև անոր մաքուր տպագ-
րութեան, անոր յատակ եւ դիւրըն-
թեռնելի չափով տառերու գործա-
ծութեան, անոր որակեալ թուղթիւն եւ
կրողին, զայն հանգիստ կերպով ափին
մէջ առնուելուն պատճառաւ. ու այս
առիթ կու տաց ձեզ կրկին բանալու
եւ կարդարու զայն: Ամիկա յաջողու-
թեան արտայացտիչներէն մէկն է:

Անցնինք իստասալիկին երաժշ-
տական բաժնին:

Սոյն իստասալիկով ներկայաց-
ուած գործերն են.-

1. Քայլերգ Ազգ. Հիւանդանոցի
Միրվարդ Գարամանուկ

2. Գարուն Տիգրան Չուխանեան

3. Աղօթք Արտա Ա. Ակօշեան

4. Օրոր Բարսեղ Կանաչեան

5. Վարդավառ Գոհարիկ Ղազա-
րուսեան

6. Կորուսեալ Երջանկութիւն
Յարութիւն Սինանեան

7. Պլատին Աւարայրի Գուրգէն
Ալէմշահ

8. Հունձք Գուրգէն Ալէմշահ

9. Անտանթիւն Յարութիւն
Հանէսեան

10. Իղձ Արա Պարթեւեան

11. Մարօ Ճան Արա Պարթեւեան

12. Ունախ Աշխարհ Բարսեղ
Ալժմանեան

13. Արենծուած Գոհարիկ Ղա-
զարուսեան

14. Արկայծ Ճրագը Գոհարիկ
Ղազարուսեան

15. Գարուն Միրվարդ Գարա-
մանուկ

16. Ճան Իմ Եար Միրվարդ
Գարամանուկ

17. Ֆաթինէի Միրերգը Տիգրան
Չուխանեան

18. Սոյնաթ Ջութակի եւ Դաշնա-
կի էտկար Մանաս

19. Գարուսէլ Նիկոլ Գալանտէր-
եան

20. Սայեթ-Նովա Համբարձում
Պէրպէրեան

21. Առ Մայրենի Լեզու Տիգրան
Չուխանեան

22. Փոփոխակներ Լետոն էրոյ-
եան

23. Պոլիս Շահան Պէրպէրեան

24. Լուսաւորչի Կանթեղը Շա-
հան Պէրպէրեան

ինչպիս գրութեան սկիզբը ըսած

էի, այս գործերը մի առ մի պիտի
չներկայացնեմ: Միայն երեք գործե-
րու մասին պիտի անդրադառնա-
շամասին պիտի անդրադառնա-
շամասին:

Ա.-«Քայլերգ Ազգային Հիւան-
դանոցի», խօսք՝ ժագլին էրմէնի,
երաժշտակութիւն՝ Միրվարդ Գարամա-
նուկի:

Այս էրգին բանաստեղծութիւնը
իր նապատակը արդարացնող, զգայա-
կանութեամբ լցուն գեղջոն մըն է, որ
կ'արժէն ներկայացնել նաև ընթերցող
հասարակութեան:

ՔԱՅԼԵՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՅԻ

Ազգային հիւանդանոց մեր սիրե-
լի,

Սուլը Փրկիչ մատուռով պաշտե-
լի,

Գրութեան յարկ, հոգածութեան
բոյն եղուն, անդրեան

հաղարդութեան կը պատես ամեն-
նուն:

Վեհանձն հոգին եղութեան կը պատես նուա-
գութեան նուագութեան նուա-

գութեան բութեան աման պատես ամեն-
նուն:

Այս լիշեցի, իմացնելու
համար թէ՛ էտկար Մանաս, որ
հասուն եւ կատարելագործուած երա-
ժիշտ մըն էր, մէծապէս նպաստեց

թուրք էրաժշտութեան զարգացման:

Խակ 1932-ին, թուրք կառավարու-
թեան պատուկով դաշնաւորած է
ազգային քայլերգը՝ Խակիլ Մարտ, որ
մինչեւ այսօր կը հնչէ, կը գործածուի:

Գ. «Սայեաթ-Նովան», խօսք՝
Եղիշէ Զարենցի, էրաժշտութիւն՝ Համ-
բարձում Պէրպէրեանի:

Նախքան այս խմբերգին մասին
խօսիւ, պիտի ուզեմ ըսել հետեւեա-
լու.

Պրն. Պէրպէրեան, էրաժշտու-
թեան ուսուցիչս, միշտ աշուղական

երգ-էրաժշտութեան հանդէպ ունե-
ցած է յատուկ մէր, իսկ յատկապէս

Սայեաթ-Նովան, իրեն համար եղած
էնը շնչման աղբիւր:

Այս լիշեցի մահապէս նպաստեց

թուրք էրաժշտութեան զարգացման:

Խակ 1932-ին, թուրք կառավարու-
թեան պատուկով դաշնաւորած է
ազգային քայլերգը՝ Խակիլ Մարտ, որ
մինչեւ այսօր կը հնչէ, կը գործածուի:

Գ. «Սայեաթ-Նովան», խօսք՝
Եղիշէ Զարենցի, էրաժշտութիւն՝ Համ-
բարձում Պէրպէրեանի:

Նախքան այս խմբերգին մասին
խօսիւ, պիտի ուզեմ ըսել հետեւեա-
լու.

Պրն. Պէրպէրեան, էրաժշտու-
թեան ուսուցիչս, միշտ աշուղական

երգ-էրաժշտութեան հանդէպ ունե-
ցած է յատուկ մէր, իսկ յատկապէս

Սայեաթ-Նովան, իրեն համար եղած
էնը շնչման աղբիւր:

Այսու, կը շնորհաւորեմ տիկ.

Միրվարդ Գարամանուկ այս հանդի-
սաւոր շունչով, աշխոյժ եւ կայտառ

նկարագրով յօրինած սքանչելի քայ-
լերգին համար, որուն գեղեցիկ եւ

տպաւորիչ մեկնաբանութեան համար
այլ շնորհաւորելի են Գալազ Արթին

Ամիրա երգչախումբը ու ղեկավար՝
էտովին կայտառ:

Բ. Շահան Արծրունի, իր նուա-
գածուի վարպետութեամբ, բացի Յա-
րութիւն Սինանի կորուակներուն
երջանկի բնույթով երաժշտութիւնը,
իր հարաշագործ մատներուն տակ
յարութիւն առնելով կենաքի վերա-
կոչուած եւ ունկնդրութեամբ կայտա-
րի վերականգնութիւնը կը պարա-
գանի պատճեն մասնաւորութիւնը կա-
մանական պատճեն մասնաւորութիւնը:

Թէեւ Շահան Արծրունի անծա-
նօթ մը չէ էրաժշտուական աշխարհին
մէջ, ու անցեալին ես ալ գրած եմ իր
մասին, սակամ, այստեղ եւս կ'արժէ
ամփոփ տողերով կարդալ այս ար-
ուեստագիտ եւ բազմացնորութիւնը կա-
մանական պատճեն առնուածուած զարգա-
ծութիւնը:

« Հետաւտեսիլի եւ ձախասափիւրու

ունկնդրութիւնը նուագակութեամբ Շահան

Արծրունի միջամանակներով սկա-
նակալին համար ամանաման պատճեն:

Այս էրգին բանաստեղծութիւնը կը պատճեն

անցեալին կարդարութիւնը կաման պատճեն:

« Հետաւտեսիլի եւ ձախասափիւրու

«ՍԱՌԵՐԸ ՑՎԼԻ ՍԿՍՎԾ ԵՆ...»

Տարութակուածէջ 1-էն

Թուրքիոյ նախագահ կիւլը Հայաստանի հրատիրելու Սերժ Սարգսեանի կատարած յայտարարութեան մասին: Սերժ Սարգսեան ցանկութիւն յայտնած է, որ ինքնիւ կիւլ «միասնարար» հետեւին Հայաստան-Թուրքիա ֆուրպով ազգային խումբերու մրցու մին: Թուրքնախագահը յայտնած կ'ըլլայ, թէ տրամադիր է թմթելու իրեն տրուելիք հրաւելը երբ ստանայ զանիկա:

Հետեւելով Ուղուր էրկանի բուրկումներուն, իսկոյն յուզումի կանգ կ'առնենքայն տխուր երեւոյին վրայ, որ կու զայ վերաբորբնելու մեր մնայուն ցաւը, որ կը կոչուի «ապրուս» եւ «արտագաղր»:

Հայրենի բաղաբացին, հայրենին ներս իր բնտանիքին՝ ա'լ ամկարելի դարձած ապրուստը կարենալ հոգալու համար, յանձն կ'աննէ, անզամ՝ անօրէն հանգամններու տակ զաղելու Թուրքիա, եւ աշխատի ապօրինի պայմաններու մէջ:

Էրկէնի զմահատումով ակնախան երեւոյին այն է, որ այս բոլորին մէջ բուրքիշխանութիւնները բարեցակամուրեամբ կը նային ապօրէն կերպով աշխատող հայ զործաւորմերուն վրայ: Դիտել կու տայ Ուղուր էրկան. թէ Թուրքիա աչք գոցելով իխստ մեղմացուցած է իր հակակշիռը փախստական կարգավիճակով Թուրքիոյ մէջ աշխատող հայաստանցիներու վրայ: Շարունակելով իր դիտարկումը, յօդուածագիրը, նաև կը յայտնէ, թէ այս պատճառաւ հայաստանի ապօրինի աշխատողին բիւրքանուն հազարէն բարձրացած է եօրանաւուն հազարի: Թուրքիշխանութիւններու ցուցաբերած այս բարեցակամուրեին՝ Ուղուր էրկան կը մեկնարանէ որպէս, Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ «սաները հալեցնող...» զործօն:

Մինչ Ուղուր էրկան, հայրուրք «սանցահայի» մասին կը խոսի, անդին, միեւնոյն ժամանակամիջոցին, Ըղտըրի մէջ կազմակերպուած համաժողովին, Սուամպուլի Համալսարանի Պատմութեան բաժնի դասախոս, իր տղիտութեամբ պերճախոս Տօմանց Օքայ. Օքայ Պէյլի, անդրադառնալով «Արարատ» լեռան պատկանելիութեան արմատներուն մասին, կը պաշտպանէ իր այն ծիծաղելի

«փաստարկը», թէ «Ոչ մէկը փնտու Արարատի վրայ, հայերը վերջն է որ եկած ու տեղաւորուած են հոս»: Ան պնդելով կը պնդէ թէ «Արարատ» անունը կապչունի հայերու հետ: Անոնք «Մասիս» կը կոչեն «Աղբը Լեռը»:

Թողութիւնը կը կանուն իր բաղադրական միջուկը ... իր բաղադրական միջոյրի «սանցահայի պատմութեամբ»- եւ իսրանպուլի Համալսարանի դասախոս Տօմանց Պէյլի պատմութիւնը ինեղանքի բարձրացնելու բուրքիշխանութիւններու մարդկային, ընկերային եւ բարեսիրական վերաբերմունքը Հայաստանի բշուառ զանգուածներուն մէջ աշխարհով մէկ կը փորձէ բնդիանքացնել բուրքիշխանութիւններու մարդկային, ընկերային եւ բարեսիրական վերաբերմունքը Հայաստանի բշուառ զանգուածներուն մարդկան պատկանը կ'ըլլայ: Երկրորդը՝ պատմականորէն միշտ սխալ տեսութեամբ կը շարունակէ միջուկը Հայաստանի հայկական պատկանելիութիւնը:

Բայց մեր փնտուածը ուրիշ քանի է.

Համաձայն մեր այսպէս կոչուած նախորդ եւ նորընտիր նախագահներուն, մեր երկիրը կ'արձանագրէ տնտեսական որոշակի նուանումները: Պահ մը տարուելով կ'ունենանք այն խարկանքը, որ կ'ապրին բարգաւան Հայաստան աշխարհի մէջ: Երէ այդպէս է, ի՞նչ եշդում-բացատրութիւն պիտի ուզէին տալ «Հիւրիէր»ի բղակից նուղուր էրկանի կողմէ արծարծուած «Տառասուն հազարէն եօրանասուն հազարի բարձրացող հայ ապօրինի աշխատողներուն մասին: Թէ ոչ պէտք էր սպասել, որ այդ անը բազմապատկուէր տասով, բանով եւ կամ աւելիով, որ արժէր խոսի այդ մասին... եւ կամ պիտի սպասուէր Հայաստանի մէջ տեղի ունենալիք Հայաստան-Թուրքիա փուրպով ազգային խումբերու մրցումներ, ուր նարգիսան, փրկելու համար մեր հայրենի պետականութեան եւ ժողովուրդի արժանապատուութիւն համար, թուրքիոյ մէջ ապօրէն պայմաններու տակ աշխատող բազմահազար հայաստանցիներու կապակցութեամբ:

**ՔԱԶ ՆԱԶԱՐ
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՇՕ
Ամէն Կիրակի երեկոյեան
Ժամը 10:00-ից 12:30
Կլէնտէյլի 280-րդ կայանից**

**ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԻԼԻ ՅԱՅՏԱԳԻՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑՔ**
CHARTER CABLE 280-ՐԴ ԿԱՅԱՆ
(ԿԼԻՆԻԿԱ, ՊԵՐՊԵՆՔ, ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ)
GLOABCAST SATELLITE
ՀԻՆԳՉԱՐԹԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄ 10:00-11:00

ՅԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ՃՈԶՔԸ ՍԱՂՏՁԵԱՆԻ մահուան տխուր առիթով Նոր Սերունդ Մշակութային Միութեան վարչութիւնը իր խորագուաց վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի այրիին, զաւակներուն եւ ընտանեկան համան պարագաներուն, մասնաւորաբար Տէր եւ Տիկ. Սեւակ եւ Ալին Սաղտճեանին:

ՅԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ՃՈԶՔԸ ՍԱՂՏՁԵԱՆԻ մահուան տխուր առիթով Տէր եւ Տիկ. Յովհաննէն եւ Ժավուին Մէրուրեան իրենց խորագուաց վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի պիկնոջ, զաւակներուն եւ ընտանեկան բոլոր պարագաներուն, մասնաւորաբար Տէր եւ Տիկ. Ժիրայր եւ Քնարիկ Թիւթիւննեանին:

«Մասիս» շաբաթաթերթի գոնսին \$100
Նոր Սերունդ Մշակութային Միութեան \$50

ՅԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ԱԼՊԵՌ ԹԻՒԹԻՒՆՁԵԱՆԻ մահուան տխուր առիթով (մահացած Պէրութ) «Մասիս»ի խմբագրութիւնն ու շրջանակը իր խորագուաց վշտակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի տիկնոջ, զաւակներուն, ընտանեկան բարդացութեան եւ համան ընտանեկան պարագաներուն, մասնաւորաբար էօժէնի Պարսումեանին:

ՄԱՍԻՍ ՀԱԲԱԹԱՅԻ ՇԱԲԱԹԱՅԻ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 for USA

* \$60,00 (second class), \$ 75,00 (Air Mail) for Canada.

* \$85,00 (second class), \$ 125,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----

Tel :----- Fax :-----

Palm Springs

PALM SPRINGS ԱՐՋԱԿՈՒՐԴԻ ԳԱՍՅՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒԾԱՂՐՈՒԹԵԱՆ

Փալմ Սփրինգս գեղատեսիլ եւ կից լեռնային շրջանին, վարձու է տրուու լրիւ կահաւորուած մէկ ննջարան, մեծ նստասենեակ, խոհանոց՝ բոլոր յարմարութիւններու, մինչեւ 5-6 հոգի գիշերելու տարողութեանը Condo: Ունի մեծ լողաւազան, ջագուազի, բենիսի խաղաղաշտ, կանաչազարդ փիճանիք տարածք, իր յատուկ կրակարաններու է 24-ժամեայ ապահութեան սիստեմ:

Վարձնան գներն են՝

Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի՝ \$ 400

Long Weekend-ների համար՝ \$ 500

Մէկ շաբաթուայ համար՝ \$ 675

Մէկ ամսուայ համար՝ \$ 1450



Մանրամասների համար հեռածայնել
(818) 246-0125

ԳՐԱԼՈՒՅԹ ԹՈՒԱԿԱՆ

Mark Your Calendars

Հայաստանի Անկախութեան Օրուայ ՓԱՌԱՏՈՆ

ՄԵՊԱՆԵՄՔԵՐ 21, 2008



Armenian Independence Day FESTIVAL

To reserve your booth
please call Nor Serount Cultural Association

Չեր կրպակները ապահովելու համար

Հեռախոս՝ Նոր Սերունդ Սշակութային Միութեան

(818) 391-7938